

3303

28
P-55

1911
4. In Use

2010

*2001

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԿՐՈՆԱԿԻՐԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
(ԵՐԵՎԱՆ)

Հ. Հ. ՐԻԿԶ

256

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ

ԱՊԱՑՈՅՑՆԵՐ

Թ.Ա.Բ.Դ.Ա.Ե.Ց.Ց.Ց.

ՍՈՂՈՄՈՆ Կ. ՌԱԶԱՐԵԱՆ



28

Բ-55

Գ. ՊՈԼԻՍ
ՅՈՎԱԿՈՒԹՅԱՆ և ՄԱՅԱԼՈՒՄԱՆ

1911

1053-րդ

280

88
P-55

Հ. Հ. ՐԻԿԶ

Մ.

Հ. Հ. ՐԻԿԶ



ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ

ԱՊԱՑՈՅՑՆԵՐ

Հ. Հ. ՐԻԿԶ

ԹԱՐԱՄԱՆԵՑ

ՍՈՂՈՄՈՆ Կ. ՌԱԶԱՆԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

1911

1143

12012

Alma-Mater/ru

(ԵՓՐԱՏ ԳՈԼԵՃ՝)

ԵՓՐԱՏի մեջ շրջան աւարտող խւաբանչիւր կարգ
իր գոլեճական կեանիի վերջին օրերուն, իրեն համար
կ'ընտէ նշանաբան մը ու յետոյ կը նեռանայ անկէ :

Իմ կարգիս նշանաբանը, որչափ որ կը լիւեմ հե-
տեւեալի եր, «Մի մոռնար այն աղքիւրը ուրկ ցուր իմած
ես»: Գեղջկական պարզմիտ ասուրին մը քերեւս, իր
փոխաբերական իմաստով սակայն՝ գեղեցիկ :

Ես մոռցած չեմ մեր աղքիւրը - Եփրատը - , չպիսի
մոռնամ ալ :

Եւ այս առիրով շնորհապարտութեան խորունկ զգա-
ցումներուս իբր անկեղծ արտայայտութիւն, ես յարգան-
քով իրեն կը նուիրեմ այս գործը եւ կը խնդրեմ որ նանի
ընդունել զայն :

Երախտագիտուեն

ՍՈՂՈՄՈՆ Կ. ՌԱԶԱՆԵԱՆ

7 Յունուար 1911

Դեղորնական Վարժարան

Երզնկա

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Այս թարգմանութիւնը նախամտածուած, ամիսներէ ի վեր ծըռազրուած ու աշխատուած գործ մը չէ: Կրօնասիրաց Միութեան վերակազմութիւնը, անոր աստիճանական զարգացումը եւ ներկայացուցած անսահման պէտքերը եւ մեր միջավայրը եղած են զիս թելադրող այս գործին սկսելու համար:

Թէ թարգմանութիւն եւ թէ յարակից ամէն աշխատութիւն սկսուած ու վերջացած են զրեթէ մէկ ամսուան միջոցին, իսկ այդ նպատակին համար անհրաժեշտ եղած ժամանակը հայթայթած են դպրոցական օրուան աւարտումէն վերջ մնացած Լուրիւ-Շահուն ու իրիկուան ժամերը միայն՝ Պարագաներու այս անցողակի պարզումէն վերջ, կը յուսանք թէ Ներողամտութեան ազնիւ տրամադրութիւնով պիտի կարդացուի այս գիրքը: Այս թարգմանութեան եւ բնագրին միջեւ գտնուող կարգ մը տարրերութիւնները նպատակաւոր են, մէկ քանին՝ ակամայ, բնագրին մէջ անտնց անլոնթեռնիութեան հետեւանքով, Քանի մը համառօտ հատուածներ ալ զանց ըրած ենք: Աւելցուցած ենք նաև, պարագային համաձայն, Ուրնանի եւ Ֆլամինարիոնի մէկ քանի տեսութիւններու իսկ ընդհանուր կերպով, մենք հեղինակին հետեւած ենք գրեթէ բառական թարգմանութիւնով, այնպէս որ շատ պատճառներ չունինք մեր՝ ու կը սկսելու կցելու պառը:

Դէտը կը զգամ հոս յայտարարելու թէ մասնաւոր կէտերու մէջ հեղինակին բոլորովին համակարծիք չենք: Մեզի պէս շատեր ալ կը նան գտնուիլ: բայց մենք այն վստահութիւնն ունինք թէ որ եւ է ան-նախապաշար, լրւոց եւ զարգացած միտը պիտի կրնայ այս գործին ամբողջութեանը մէջ գտնել տրամաբանական ուղղութիւն եւ հասուն ու անկողմակալ տեսութիւններ:

Հեղինակը տակաւին կանուխ կը գտնէր այս գործին հրատարակութիւնը, սակայն քանի որ ան ամբողջ դարերու մտածողութեան մէկ ցոլացումն էր, կամ, ամիսումը, այնքան ալ անհրաժեշտ չը նկատեցինք որ եւ է յապաղում, եւ նոյն իսկ Պատ: հեղինակին հաւանութիւնը դեռ չ'ստացած հրատարակութեան կը յանձնենք զայն, վստահ իր ներողամտութեան, նախապէս իրեն յայտնելէ վերջ մեր շնորհակալութեան զգացումները:

* * *

Այժմէական ուշագրաւ հոսանք մը, տեսակ մը արդիականութիւն կայ մեր կենաքին մէջ, որուն մերթ լրիկ, մերթ խօսուն մէկ երեւոյթը կը կազմէ Քրիստոնէական կրօնի հանդէպ ցոյց տրուած անհամակիր, չըսնք արհամարհուտ վերաբերումը:

Մենք չպիտի ըսենք թէ Քրիստոնէութիւնը յաւիտենսականօրէն անփոփոխ կրօնի մը պէտք է մնայ, իր բառերովն իսկ, ցօշաներու հաւաքածոյի մը պէս, սակայն ներելի չենք զոներ նոյնպէս ոմանց կողմէյ յառաջ տարուած այն տարամերժօրէն նոր շարժումը, գիտակից կամ անզիտակից, որ տեսակ մը ապերախտութեան հանգամանք ունի իր մէջ այդ կրօնքին եւ անոր պաշտօնի հիմնադիրին հանդէպ, որուն աշխարհ եւ մենք շա՛տ բան կը պարտինք:

Մենք չենք կարծեր թէ քսաներորդ դարը Քրիստոնէութեան մահազանգը հնչեցուցած է, ինչպէս կը յուսար Վոլթէր, ինչպէս կը կարծեն իրմէն նուազ գիտուն իր մտաւորական զաւակները կամ հետեւրդները՝ այսօր:

Եւ ասկէ աւելի, կը մտածենք թէ ապազայ դարերը մեզի չափ ու մեզմէ աւելի զայն զնահատել պիտի զիտնան: Թերեւս անհիմն գուշակութիւն մը թուլ այս մտածումը, այդ պարազային խօսքը Ուլնամին տանը, եթէ կ'ուզէք, եւ թող այդ հանմարեղ ու աշխարհահուզակ մարդը խօսի մեզի բանի մը վայրկեան, այս ուղղութեամբ:

Ահա թէ ի՞նչ կ'ըսէ ան Յիսուսին:

ՈՉՆԱՆ ԵՒ ՅԻՍՈՒՍ

(¹) «Հանգստացի՛ր այսուհետեւ քո փառքում, ազնիւ ուսուցիչ: Քո գործը վերջացած է: քո աստուածային լինելը ապացուցուած: Մի՛ վախենար, որ քո շանքերով ստեղծուածը կարողանայ կրչել որ եւ է սիսալունքից: Այսուհետեւ, աշխարհային սնոտի յարձակումների համար անմատչելի, դու քո աստուածային հանգստի բարձրութիւնից կը զիտես քո գործերի անվախման հետեւանքները: Մի քանի ժամուայ տանշանքի զնով, որը նոյն իսկ քո վեհ հոգու վրայ չաղեց, դու անմահութիւն մեռք բերիր Հազարաւոր տարիներ աշխարհս կ'ուզեւորուի քեզանով: Մեր հակասութիւնները ըմբերանող, դո՛ւ կը լինիս այն դրօքը, որի շուրջը պիտի տեղի ունենան ամենաարիւնահեղ

(¹) Յիսուսի կեամբը, ՈՉՆԱՆ. Թարգմ. Վ. Վարդանեան:

կոփւները: Քո անունը, որ հազար անգամ աւելի սիրելի ու հզօր դարձաւ քո մահից յետոյ, քան թէ էր քո կարճատեւ գոյութեան ժամանակ, կը լինի մարգլութեան համար մի անկիւնաքար, որին տեղից շարժելը կը նշանակէր խախտել հէց տիեզերքի հիմքերը: Քո եւ Աստուծոյ միջեւ տարբերութիւն չի լինիլ Յաղթահարեցիր մահը, տիրի՛ր ուրեմն քո թագաւորութեանը, ուր պիտի զիմէ քո զծած արբայական մանապարհով, երկրպագուների անհամար բազմութիւնը»

«... Քրիստոնէութիւնը, իր բացառիկ վիճակի շնորհիւ, զեռայժմ էլ, մի զարդ վերջերում: ունի համաշխարհային ու յաւիտենական կրօնի բնոյթ: Դրա պատճառն այն է, որ Յիսուսի կրօնը շատ բաներով հանդիսանում է իրեւս մի ամրողական, աւարտած զործ:

Յիսուս յայստարեց, որ ամեն մարդ իրաւունք ունի մասնակցելու Աստուծոյ թագաւորութեանը, շնորհիւ նրան՝ ազատ խիղճը չենթարկուելով կաւալարչական օրէնքներին, ծեռք բերեց մի նոր ուժ՝ հոգու տիրապետութիւնը: Այս հոգեւոր իշխանութիւնը յանախ է դաւանակել իր սկզբնական հիմնենքներին: զարեր շարունակ եախսկուունքը իշխաններ էին, իսկ Պապը՝ թագաւոր Հոգու այս կեղծ տիրապետութիւնը շատ անզամ է զարծել սարսափելի բռնապետութիւն, եւ անծնական շահերի համար տանշանքների ու խարոյիկ մատնել մարգկանց: բայց կը զայ մի օր, երբ հոգեւորը բաժանուելով մարմնաւորից կ'արտազրէ իր արգասիքները, այն ժամանակ հոգեւորը կը կոչուի՝ ոչ թէ «իշխանութիւն», այլ «ազատութիւն»: Քրիստոնէութիւնը որ ծնունդ է առել ժողովրդական շրջանում, եւ յարգուած ու սիրելի է եղել նոյն ժողովրդից, սկզբներում, նա այնպիսի լինքնաստեղ բնոյթ է կրում, որ երբէք չի ծնչուի: նա յեղափոխական շարժման առաջին յաղթանակն էր, ժողովրդի զգացմունքի տիրապետութիւնը, սրտով հեզերի փառաւորում եւ գեղեցկի երկրպագումք այնպէս, ինչպէս ժողովրդը էր հասկանում: Նին ազնւականութեան ամրոցի մէջ Յիսուս մի խրամար բացեց, մի մանապարհ, որով կարելի էր դուրս զալ այնտեղից»

«... Քրիստոնէութիւնը իրեւս արդիւնք բացառապէս հոգեւոր անմիջական զարգացման, հէց սկզբնաւորութիւնից հրաժարուելով զաւանաբանական շրջանակներից, երեք դար շարունակ կոիս մղելով խլմի ազատութեան համար եւ չնայած իր անկմանը՝ վերջին ժամանակներում, դեռ այժմ էլ վայելում է իր նշանաւոր ծագման պտուղները: Վերանորոգուելու համար բաւական է, որ նա զառնայ աւետարանի մտքերին: Աստուծոյ թագաւորութիւնը այնպէս, ինչպէս մենք ենք հասկանում, շատ է տարբերում ամպերի մէջ Յիսուսի զերբնական երեւումից, որ պատկերացնում էին առաջին քրիստոնէական գերականութեանը, ու այսուի կարգացնում էին առաջին քրիստոնէական գերականութեանը:

տոնեայները: Բայց այն զգացումը, որը Յիսուս աշխարհ բերաւ, մեր զգացումն էր: Նրա բարձրագոյն գաղափարականութիւնը ինքնամուացութեան ու առարինի կեանքի իդէան է: Նա ստեղծեց մաքուր հոգիների մի երկինք, ուր ապօռմ է այն, ինչ որ երկրի վրայ ի զուր ենք որոնում, Աստուծոյ որդիների կատարեալ ազնուութիւնը, կատարեալ սրբութիւնը, կատարեալ հրաժարումը աշխարհային կեցուից — վերջապէս այն ազատութիւնը, որ մեր դրական հասարակութիւնը համարում է անկարեի եւ որը կատարեալ է լինում միայն մտքի շըշմում: Յիսուս հանդիսանում է մեծ ուսուցիչը այն անծանց, որոնք ապաստան են որոնում այդ իդէալական դրախտում, նա առաջնը յայտարարեց հոգու թագաւորութիւնը, նա զոնէ առաջինն էր որ իր գործով հուչակեց «Իմ թագաւորութիւնը այս աշխարհում չէ»: Ի հարկէն նա է ճշմարիտ կրօնի հիմնադիրը: Նրանից յետոյ մնում է միայն գաղափարն ընդարձակել ու ծաւալել:

«... Իւրաքանչիւր մեծ սկզբնաւորութիւնների ժամանակ յափտենական փառքը միշտ պատկանում է նրան, ով դրաւ առաջին քարը: Գուցէ մեր ժամանակի բնագիտութեան ու օգերեւութաբանութեան ծեռնարկներից եւ ոչ մէկում ոչ մի խօսք չգտննեք Արիստոտելի՝ այդ գիտութիւնների մասին՝ յայտնած գաղափարներից, բայց այնու ամենայնիւ Արիոդոտելը մնում է հիմնադիր բնագիտութեան: Որքան ալ որ կրօնական սկզբունքները փոփոխութիւններ կրեն, այնու ամենայնիւ Յիսուս կը մնայ յաւէտ իրեւե հիմնադիր մաքուր զգացման պաշտամունքի եւ ոչինչ չի կարող բարձր մնել, քան լերան քարոզք: Ոչ մի յեղափոխութիւն չի կարող մեզ ստիպել խօելու մեր կապը այն բանական ու բարյական մեծ ընտանիքին հետ, որի զիսին փայլում է Յիսուսի անունը: Այդ տեսակէտից մենք մնում ենք բրիստոնեայ մինչեւ անգամ այն դէպօռմ, երբ ոչ մի կէտում համաձայն չենք բրիստոնէական աւանդութեան հետ:

Կրօնի հիմնադրութեան այդ մեծ գործը անձամբ Յիսուսի մեռքով է կատարուել. Այդչափ պաշտուած լինելու համար պիտի լինել պաշտուելու արժանիւ Յէր չի կարող առաջ գալ, եթէ չկայ մի անհատ, որ ընդունակ է այդ զգացումը առաջ բերելու, եւ եթէ մենք Յիսուսի մասին ոչ մի տեղեկութիւն չունենայինք, բաց ի այն անսահման սէրից դէպի ինքը, որ նա ներշնչեց իր շրջապատողներին, մենք բացարձակապէս կարող էինք պնդել: որ նա եղել է վեհ եւ մաքուր անձնաւորութիւն:

«... Յիսուս ամենաբարձրն է այն սիւներից, որոնք մարդուն ցոյց են տալիս, թէ ո՞րտեղից են գալիս մարդիկ եւ ուր պիտի զիմնն: Նրա մէջ կենտրոնացել է այն ամենը, ինչ որ կայ մարդկային բնու-

թեան մէջ ամենալաւ եւ ամենավեհ...: Մարդկանցից ոչ ոք համամարդկային շահները այնքան բարձր չէ զասել սնոտի աշխարհից, որքան նա: Բոլորովին նուլիուած գաղափարին նա ամեն բան ստորադասեց նրան, այնքան՝ որ տիեզերքը իր կեանքի վերջին օրերում, այլ եւս իր համար գոյութիւն չունէք: Նա նուանեց երկինքը հէնց իր իր այդ հերոսական կամքի ուժգին ցնցումներով: Աշխարհն բաց ի Սակիա-Մունիից ոչ որի չի նանաչում, որ այնպէս ամֆարձ կերպով հրաժարուած լինի ընտանեկան երջանկութիւնից, այս աշխարհի բոլոր բաւականութիւններից ու վաղանցուկ հոգսերից, ինչպէս Յիսուս: Նա ապօռմ էր միայն իր Հօրով, իր աստուածային կոչումով, ու այն համոզումով, որ պիտի իրականացնէ իր այդ նպատակը:

Ուրեմն ծունկ չորենը այդ կիսաստուածների առաջ, մենք, այս աշխարհի բոլոր զաւակներս, որ դադապարտուած ենք տկարութեան եւ ոչ միայն այնպիսի աշխատանքի որի պտուղները՝ չենք վայելում, այլ եւ մեր ցանած սերմերի ծիլերն անգամ չենք կարողանում տեսնել, նրանց տրուած էր, ինչ մեզ չէ տրուած, ստեղծել, հիմնել, գործել: Կը ծնութիւն արդեօր երբ եւ իցէ այդպիսի մի մեծ անհատ, թէ աշխարհն պիտի բաւականանա՞յ հետեւելով այն շաւղին, որ գծել են հին դարաշրջանների այդ համարձակ ստեղծագործողները: Ով գիտէ:

Ինչ էլ որ լինի ապազան, Յիսուսին չէ զերազանցելու: Յիսուսի պաշտամունքը կը մնայ յափտենապէս երիտասարդ, նրա յիշատակը միշտ արցունքներ կը խիչ մեր աչքերից, նրա տանշանքները կը մորմուն լաւագոյն սրտերը: Բոլոր դարերում մարդկանց որդիների մէջ չի լինի աւելի մեծ, քան Յիսուս:»

ԹԱՐԴՄԱՆՈՂԵ

1/14 Յունուար 1911



ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ԱՊԱՑՈՅՑՆԵՐ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Բանախօսութիւններու այս ընթացքն սկսելու առեն
բնական է հարցնել թէ որքան ընդարձակ պիտի ըլլայ մեր
ներկայացնելիք ապացոյցներու սահմանը : Ո՞րքան բաներ
պիտի ապացուցանենք :

Այս հարցումներուն իբր պատասխան բաննք նախ՝ թէ
այս գործը հրաւեր մը չէ դէպի կրօնական կեանքը , այ-
սինքն այս բանախօսութիւնները կրօնքի կարեւոր մէկ
մասը կազմող բարոյական բարձրագոյն սկզբունքներու և
կամ անհատական մեծ աւանդներու ընդունելութեանը
համար փաստերու հանգամնենքը չպիտի ունենան :

Կրօնքը գործ ունի զիսաւորաբար կամքին հետ , իսկ
մենք այս ընթացքին մէջ պիտի զբաղինք իմացականով :

Միւս կողմէ մենք չպիտի բաւականանք սոսկ ապա-
ցուցանելով թէ Քրիստոնէութիւնը ճշմարտապէս աշխարհի
բոլոր կրօններուն լաւագոյնն է : Միայն այսչափն ապա-
ցուցանել պիտի լլար չափազանցորէն զիւրին գործ , բայց
ոչ իրագործումը մեր առաջաղբութեան : Համոզուելու հա-
մար այս իրողութեան , կրնաք հետեւեալ փորձն ընել :

Հրաւիրեցէք Մահմետական մը , Պուտտայական մը ,
Պրահմինական մը , Կոմիլւկիսական մը , Շինտուական

մը , Հրեայ մը և Քրիստոնեայ մը : Առաջարկեցէք այս եօթը մարդոց իւրաքանչյւրին երկուական քուէ տալ , մին ամենալաւ կրօնին , իր տեսակէտով , և միւսը՝ երկրորդ լաւագոյնին համար :

Ի՞նչ պիտի ըլլայ այս քուէարկութեան արդիւնքը , եթէ կ'ենթագրէք արդէն թէ այդ մարդիկը բոլորն ալ մտացի և այս հարցին շուրջ քուէարկելու ձեռնհաս անձնաւորութիւններ են :

Ինական է թէ իւրաքանչյւրը իր առաջին քուէն պիտի տայ իր կրօնչյին ինպաստ , զայն նկատելով լաւագոյնը բոլոր միւսներուն : Նոյնչափ ստոյդ է նաև թէ անոնցմէ իւրաքանչյւրը իր երկրորդ քուէն պիտի տայ Քրիստոնէութեան համար , իբր երկրորդ լաւագոյն կրօնին : Եւ այս քուէարկութեան արդիւնքն ուրեմն պիտի տեսնենք այսպէս , եօթը քուէ քրիստոնէութեան համար , և միւս եօթը քուէն՝ ցրուած :

Առկէ զատ , բաւական չէ ապացուցանել թէ Քրիստոնէութիւնը իբր համաշխարհային կաղմակերպութիւն , իր գերբնական սկզբնաւորութիւնը ունեցած է Յիսուս Քրիստոսի անձին մէջ :

Այս ապացուցութիւնը կամ յայտարարութիւնը իր հետ պիտի կը նայ տանիլ շատ մը հետեւութիւններ , որոնք կարենան գոհացուցիչ փաստեր ըլլալ Քրիստոնէութեան համար , բայց ապացուցութիւնը , յայտարարութիւնը ինքն իր մէջ պիտի մնայ անբաւական : Եւ վերջապէս , մենք չենք առաջարրեր փաստել Քրիստոնէական աստուածաբանութեան բոլոր կէտերը : Ի՞նչ որ նախապէս շատ պարզ էր , այսօր շատ բարդ ու բաղադրեալ հանգամանք մը ստացած է այն պատճառով որ Քրիստոնէական աստուածաբանութիւնը սոսկական դրութիւն մը չէ , իր բոլոր մասերուն մէջ ալ լաւ կաղմակերպուած , այլ իր մէջ երեւան կը բերէ այնչափ աղաղանու-

թիւն , որչափ կը զանազանին իրարմէ Քրիստոնեայ մտքերը : Իւրաքանչյւր մարդու համար աստուածաբանական մասնաւոր գրութիւն մը կրնայ ճշմարիտ ըլլալ : Իսկ այս բոլորը մէկ զրութեան մը վրայ կեղրոնացնելու ձեռնարկել և զայն ապացուցանել կը վերաբերի աստուածաբանական ուսման և հետազօտութեան կարուածին , քան Քրիստոնէութեան ապացուցներուն :

Ի՞նչ պիտի ապացուցանենք ուրեմն : Այս կախում ունի իւրաքանչյւր ընթերցողի անհատական արամադրութեան և հակումնին :

Ընթերցողներէ ոմանց պիտի թուի թէ մեր ներկայացընկերք փաստերը կը պարունակեն ճշմարտութիւնը շատ ընդարձակ սահմանի մը մէջ : Ումանք ապացուցներու այս շարքը քիչ պիտի գտննան :

Ընդհանուր կերպով , մենք պիտի ապացուցանենք թէ Քրիստոնէական կրօնը ճշմարիտ է : Այսպահը սակայն կրնայ շատ բան բովանդակել իր մէջ :

Իր պարզագոյն եղբերուն վերածելով , մեր առաջադրութիւնը պիտի պարունակէ երկու մասեր , առաջին , Աստուած կայ . երկրորդ , Քրիստոս մասնաւոր կերպով Աստուծոյ ճշմարիտ ներկայացուցիչն էր երկրի վրայ :

Այս երկուքն աւելի կարելի է ապացուցանել հոս , ասկէ նեղ շրջանակ մը սակայն չենք կրնար ընտրել մեր հետազօտութիւններուն համար :

Ուրեմն մեր ուշադրութիւնը դարձնենք այնպիսի ապացուցներու որոնք այս ուսման համար արժէքաւոր են ու վաւերական :

Նախ պէտք է գիտնալ թէ ապացուցական բացարձակ փաստեր չպիտի զրութիւն հոս : Այնպիսի հանգամանքով մը պիտի ներկայացուին մեր փաստերը , որոնք արամաբանները հաւանական փաստեր կը կոչեն :

Յետոյ , մեր ներկայացնելիք անհատական փաստերէն

շատերը ասաբհամողիչ պիտի թուլն։ Սակայն դաստանն ներու մէջ շատ մը գէպքեր ու իրողութիւններ բացարձաւ կապէս կ'ապացուցուին, երբ ապացոյցի ամէն մէկ հատուածը կարելի է բացարել ու հաստատել առանձնապէս գոհացուցիչ կերպով։

Հաւաքական արդիւնք մը վճռական է։

Եւ Քրիստոնէութեան ապացոյցներուն մէջ, ամէն կարգի հետազօտութիւններու համար ևղած հաւաքական ապացոյցները բանաւոր են և իրենց մէջ կը պարունակին կարծես տեսակ մը հրամայականութիւն։

Կը փափաքիմ նաև յայտարարել թէ բանախօսութիւններու այս ընթացքին մէջ մննք պիտի յառաջանանք մակածական (inductive) և ոչ թէ մակաբերական (deductive) մէթոդով։

Սովորական գարձած է այս նիւթը կոչել ջատագովական (apologetics)։ Apologetics=ջատագովական կը նշանակէ նախագասութիւն մը մէջ տեղ գնել և զայն պաշտպանելու ձեռնարկել ամէն ընդդիմութեան դէմ։

Մեղի համար շատ աւելի նպաստաւոր պիտի ըլլայ եթէ մննք փոխանակ այդ կերպին դիմուլու, խնդիրը քնննենք մակածական մէթոծով։

Մենք պիտի հետազօտենք այն իրողութիւնները ուրոց վրայ կը հիմնուին կրօնքի շուրջ գարձող տեսութիւնները։ Պիտի ջանանք այս իրողութիւններուն մէջ որ և է մաս կամ հատուած զանց չընել, և բաղդասութիւններ ու ուշադիր զննութիւններ ընելէ վերջ պիտի աշխատինք գտնել թէ ի՞նչ է բանական և վաւերական հետեւութիւնը, մեր առձեւուն ունեցած խնդիրն վերաբերմամբ։

Հետեւաբար մենք ստիպուած պիտի ըլլանք նայիր շատ մը ուղղութիւններով, մեր ուսման համար անհրաժեշտ ևղած աստաղն ունենալու համար։

Մենք նախ պիտի հետազօտենք առաջին անդամ

մարդուս առջեւ պարզուող այն իրողութիւններն ու հարցերը որոնք կը վերաբերին աշխարհի, կեանքի, մահուան, անհատականութեան, մէկ խօսքով բնական բողոք այն աստաղները որոնք կը կազմեն իմաստասիրութեան նիւթը։

Երկրորդ առիթով պիտի քննենք այն պատմութիւնը որուն վրայ հիմնուած է Քրիստոնէական կրօնը, մասնաւորագէս Յիսուս Քրիստոսի և առաքեալներուն պատմութիւնը։

Երրորդ, պիտի քննենք, որքան կարելի է, մարդոց Քրիստոնէական փորձառութիւնը։

Մենք պէտք է որ սորվինք այլ և այլ ժամանակներու մէջ ապրող աղեայլ մարդոց փորձառութիւնը, անհրաժեշտ է նոյնպէս ուշադիրութեան առնել մեր անհնական փորձառութիւնը, ինչպէս նաև մեր բարեկամներուն մեր և ուրիշներու անձին շուրջ կազմած փորձառութիւնները։ Ուրիշ խօսքով, այս հետազօտութիւնը բնական կերպով ապացուցութեան երեք գիծեր կընդգրկէ, — առաջին՝ Իմաստայրական, երկրորդ՝ Պատմական, երրորդ՝ Գործեական։

Ամիսիմնք մեր ըսածները։

Մենք կ'առաջազրենք մակածական (inductive) մէթոծով մը քննիլ այն իրողութիւնները որոնք առաջնորդած են մարդկութիւնը հաւատալու Քրիստոնէական կրօնին։

Մենք կ'առաջազրենք իրարու քով բերել և բաղդատել այս իրողութիւնները, և անոնցմէ հանել զիտչաւոր, տրամաբանական և գոհացուցիչ եղակացութիւն մը, ձատելու համար թէ Քրիստոնէական կրօնի շուրջ յայտնուած իրական ձշմարտութիւնը ո՞րն է։

Եթէ ուսման այս ընթացքը առաջնորդէ մեզ հաւատալու թէ Քրիստոնէութեան գիտաւոր ու էական հաւատքն ու գաւանութիւնները իրականութիւններ են, թէ Ասուած, Քրիստոնէին Աստուածը, իրականապէս գոյութիւն

ունի, և թէ Յիսուս Քրիստոս, որ Պաղեստինի մէջ ապրեցաւ 1900 տարիներ առաջ, ուղղակի, անձնական ներկայացուցիչն էր Աստուծոյ, այն ատեն մենք զմեզ Քրիստոնէութեան մելնակէտին հասած կրնանք նկատել:

Եթէ ուսման այս ընթացքին մէջ գուք գտնէք շատ առատ ձշմարտութիւն, եթէ Քրիստոնէական աստուածաբանութիւն կոչուած դրութիւնը մեծ մասով ձեզի տրամաբանական թուի, շատ աւելի լաւ: Սակայն մենք չենք կրնար գոհանալ որ եւ է գերբնական կամ մասնաւոր փաստով: Մենք պէտք է եղրակացութեան յանդինք այսպիսի կերպով մը որ համոզէ մեզ Քրիստոնէութեան ձշմարտութեանը:

Եւ յետոյ, քանի որ դուք հոս կը պատրաստէք ձեզ կեանքի, և ընկերական միջավայրին մէջ ուրիշ անհատներու հետ ապրելու, մարդկէ՝ որոնք ձեր վրայ պիտի նային իրը իրենց ուսուցիչներուն⁽¹⁾, դուք բնականաբար ձեր մտքին մէջ միշտ վառ պիտի պահէք ոչ միայն ձեր խմացականութիւնը գոհացներու մտածումը, այլ նաև ուրիշներու մտաւորական պահանջմն գոհացում տալու բարձրագոյն գաղափարականը:

«Քրիստոնէութեան Ապացոյցները միայն ձեր մտաւորական տարտամութիւններն ու տատանումները վերջակէտելու պէտք չէ որ ծառայեն, այլև պէտք է մղեն ձեզ կերպու գոյութիւններու հոգիներուն մէջ գոյութիւն ունեցող տարակոյսի ամպերը:

(1) Եփրատ գոլէճի 1909 տարուան Բարձրագոյն (Senior) Կարգի ուսանողներուն ուղղուած էին այս խօսքերը, որոնց հետ կապուած դպրոցասանուններուն ուղղուած էին անուշութիւնը կը ստիպէ մեզ զանոնք հոս կան կեանքի յիշատակներուն անուշութիւնը կը ստիպէ մեզ զանոնք հոս կերկայացնել զրեթէ անփոփոխ, իրենց նախակին հարազատութիւնով:

Չափով մը զարգացած ամէն ընթերցող սակայն կրնայ զանոնք իրեն ուղղուած նկատել:

Ա. Մ Ա. Ա.



Այն օրէն ի վեր երբ մարդ սկսաւ մտածել, մեծ հարցումներ բավական իր մտքին և շփոթեցին զինք: Ի՞նչ է զիս շրջապատող այս աշխարհը, ո՞ւրկէ եկած է ան: Ի՞նչ է զինք կառավարող զօրութիւնը: Ի՞նչ եմ ես: Ո՞ւրկէ եկած եմ ես և ո՞ւր կերթամ: Իմ տեսած այս իրողութիւններէն զատ ուրիշներ ալ կան:

Սառնք հարցումներ են, որոնք ձնչած են խորհող մտքերը, մարդկութեան մանկական շրջանէն սկսած, և ներկայացած են մարդոց բազմազան կերպերով: Տարրագէտը, բնագէտը, երկրաբանն ու աստեղագէտը մեր շուրջ փոռող այս աշխարհը հետազոտելու իրենց մամնաւոր միթուններն ունին:

Բնախօսն ու հոգեբանը մեր մէջէն բարձրացող հարցերն ու հարցումները կը քրքրէն: Իսկ սա հարցումն առջև, թէ այս տեսանելի աշխարհէն զատ տակաւին ի՞նչ գոյացութիւններ կան, զիսութիւնը կը գառնայ ընդհանրագէս խուլ ականջ մը, և կամ, թերեւս աւելի ձշմարիտ ըլլայ ըսել թէ այս հարցումներուն առջև զիսութիւնը կը գտնէ ինքզինք յուսահատութեան մասնուած:

Սակայն իմաստափրութիւնը միշտ պատրաստ զըստնուած է զարմուելու այս բոլոր հարցերուն և լուծելու զանոնք զրեթէ ամբողջապէս: Եւ իմաստափրութիւնը

զիտութեան անհակելի այս կալուածով զբաղած չէ միայն .
այլ նաև ըսելիքներ ունեցած է ուրիշ հարցերու խորունկ
նշանակութիւններան մասին :

Այս հարցը , թէ ինչն և ուրիշ այս աշխարհը , այս
տիեզերքը , զիտունին կողմէ հազիւ թէ յուզուած կամ
շաշափուած է : Ան միայն հարցը կը տանէ ժամանակի ըն-
թացքին մէջն դէպի ի ետ , անհուն անցեալի մը ծոցին մէջ
դարձն գետեղելու , և անկէ վերջ ստորաբաժանումի օրէն-
դայն զետեղելու , և անկէ վերջ ստորաբաժանումի օրէն-
դայն կ'ենթարկէ զայն : Բայց թէ ինչ են այս ամէն բա-
ները որոնք նիւթ կը կոչենք , ինչ է այն հսկայ հոսանքը ,
որուն մէկ մասը կը կազմենք մենք , այս հարցումներուն
երբէք մօտեցած չէ զիտունը :

Իմաստասակըները փորձած են լուծել այս հարցը :

Երենց պատասխանները կրնանք շատ մը խումբերու-
բաժնել , ոչ թէ անոր համար որ անոնք անպայմանորէն
ու փոխադարձարար տարամերժ են , այլ յաւէտ այն պատ-
ճառով որ զանազան վարկածներու զասաւորութիւնը ա-
ւելի զիւրըմբնելի կը դարձնէ զանոնք :

Մենք նախ պիտի յիշենք իտէալապաշտութիւնը
(Idealism) :

Իտէալապաշտութիւնը երկու տեսակ է , և նիւթակայա-
կան և առարկայական :

Ենթակայական իտէալիզմը (իտէալապաշտութիւնը)
կը յայտարարէ թէ այն բոլորը որոնք մենք նիւթ կամ
նիւթական տիեզերք կը կոչենք , ինքնին գոյութիւն չու-
նին , իրական չեն , այլ սրազապէս , անհաստական մտքին
արդիւնքը կամ արտադրութիւնը :

Ամբողջ պատմութիւնը կամ բնութիւնը , որոնց մա-
սին ես որ և է ծանօթութիւն մ'ունիմ , ինքնինքնին պար-
զած ու զարդարուցած են բուն իսկ իմ մտքիս մէջ :

Ասի , իրերու բացատրութեան համար ընտրուած ծայ-
րայեղ յացտառութիւն մը կամ ուսնիմն մ'է , բայց ոչ անիրաւ :

Այս յայտարարութեան կամ մտածելակերպին իբր
պատասխան զրկիթէ ո՞ր և է ջախչախիչ փաստ չենք զբա-
ներ : Որովհետեւ երբ մարդ մը կը հաւատաց թէ ամէն բան
միայն իր մտքին մէջ է , և իր դէմ վիճարանող , զինք
համոզել փորձող անձն ալ այլապէս միայն իր մտքին մէջ
գոյութիւն ունի , այլ ևս ապարդիւն փորձ մը պիտի ըլլար
անոր ծանօթութիւններու բազմապատկումին աշխատի ,
նոր համոզումներու առաջնորդելու անիրականալի յուսով :

Եւ հետեւաբար ենթակայական իտէալապաշտութիւնը
մենք մէկ կողմէ պիտի թողունք , իբր սասկ հետաքրքրա-
շարժ զբութիւն մը :

Առարկայական իտէալիզմը կ'ընդգրկէ աւելի լայն խա-
րիստ մը : Ան կ'ընդունի թէ նիւթական տիեզերք կոչուածը
իրական , առարկայական գոյութիւն մ'ունի :

Իմ շուրջն գտնուող մարդերն ու առարկաները որոնք
կ'աղջին իմ վրայ , և որոնց վրայ կ'ազդեմ ես փոխա-
գարձարար , ասոնք բոլորը իմ երեւակայութեանս ստեղ-
ծած առասպելները չեն , այլ բոլորը միասին արզիւնքն են
մեծ մտքի մը : Մարդիկ և առարկաներ , աշխարհներ , հո-
գիներն ու եղեղութիւնները , բոլորը մէկտեղ խառնուրդ-
ներն են այդ մեծ մտքին :

Այսպէս կը հաւատաց , այսպէս կը յայտարարէ առար-
կայական իտէալապաշտը :

Առարկայական իտէալիզմը բոլոր մ'է այն հաւատքին
դէմ , թէ նիւթը ինքն իր մէջ աւելի իրական գոյութիւն
մ'ունի քան անհաստականութիւնը :

Մեր նպատակը չէ վերջուծել իմաստամիրական այս
այլապահ ահսութիւններն ու դրութիւնները , ոչ ալ պա-
տասխանել անոնց :

Իտէալիզմի հարցին մենք կ'անդրադասնանքքիս մը վերջ:
Իտէալիզմին տրամադասապէս հակառակ ուզդութեան
մը վրայ կը կենայ նիւթակաշտութիւնը :

Նիւթապաշտը այսպէս կ'ընդունի թէ միակ իրական դոյցութիւնները տիեզերքի մէջ, ուժը և նիւթն են, և կամ, թերեւս երկուքը միացած իրարու՝ էութեան մը մէջ:

Ուրիշ կերպ խօսելով, նիւթապաշտը կը պնդէ թէ նիւթը իր մէջ կը պարունակէ հաւանականութիւնը կամ կարելիութիւնը բոլոր այն ձևափոխութիւններուն և զարկարելիութիւնը, որն ոք մենք կը նշմարենք տիեզերքի մէջ: գացումներուն, որն ոք մենք կը նշմարենք տիեզերքի մէջ: թէ, աշխարհ, կեանքը, մարդկային անհատականութիւնը, խորհուրդն ու զարգացումը, նիւթին և ուժին այլ և այլ խորհուրդն ու զարգացումները կը ներկայացնեն:

Իմաստասիրական ուրիշ դրութիւն մը, որը սակայն որ եւ է մասնաւոր անունով մը չպիտի որակենք, այն է որ կ'ընդունի թէ մեր շուրջը տարածուող տիեզերքը խորորդի աշխարհ մէջ, թէ նիւթը և ուժը, որ անմիտենութիւն միացած կը համարուին և տեսանեին, իրենց հետ ունին նաև անտեսանելին, թէ նիւթական տիեզերքը մեր ունին նաև անտեսանելին, թէ նիւթական տիեզերքը մեր շուրջ, ինքն իր մէջ կատարեալ չէ, ամբողջացած չէ, այլ շուրջ, ինքն իր մէջ կատարեալ չէ, ամբողջացած չէ, այլ անոր մէջ, անոր ներքեւ կամ անոր վերև գոյութիւն ունի միշտ մը:

Այս տիեզերքի պատճառին ու զեկավարութեան, և հետեւարար բնութեան ամբողջական հարցին վերաբերմամբ մասնաւոր եզրակացութեան մը յանդելու համար մենք պիտի ընտրենք հետազոտութեան երեք գիծեր:

Առաջին տափթով կը տեսնենք որ մարդկային միտքը իբր առած, իբր բացայացո, անվիճելի ծամարտութիւն ունդունած է հետեւեալը, թէ ամէն արդիւնք պէտք է ունենայ իրեն յարմար, համեմատական և համապատասխան պատճառը: Աս տիեզերական առած մըն է և անքան բացարձակ ու անվիճակ մեր բոլոր փորձառութիւններուն մէջ, որ մենք մեր առօրեայ կեանքին մէջ ամբողջապէս վստահ ենք անոր դոյցութեանն ու ծամարտութեանը: Ան սոսկ մեր առօրեայ կեանքի մէկ ինդիրը չէ սակայն, այլ

մեր խորհուրդին մէկ մասը զարձած է: Մենք չէ թէ միայն կը հաւատանք թէ ամէն արդիւնք իր պատճառն ունի, այլ թէ ամէն արդիւնք պէտք է ունենայ իր պատճառը:

Աս, առաջնորդած է մարդկութիւնը քայլ առ քայլ ետ երթալու և աշխարհի զարգացումին պատճութեանը մէջ հետազոտելու արդիւնքներու ետև կեցող պատճառը:

Աս առաջնորդած է մարդկութիւնը պահանջելու և պնդելու թէ աշխարհի զարգացումին մէջ, կեանքի զարգացումին մէջ պէտք է գտնուի պատճառի և արդիւնքի արամագանական յաջորդութիւն մը, չզթայ մը:

Գիտուններ այս զիգրունքը գէպի ետ կը տանին մինչեւ հն ուր գիտութիւնը գոյութեան պատճութեան հետքը կրնայ գտնել: Անկէ վերջ չգիտական (agnostic) գիտունը կը խոստովանի թէ յաջորդ քայլին ինք կորսուելու վտանգին մէջ է: Ի՞նչ էր պատճառը ներկայ գրութեան կամ տիեզերական կարգին: Ան կը պատասխանէ մեզի, — երեկուան գրութիւնն ու կարգը: Եւ ի՞նչ էր ասոր պատճառը. — նախորդ օրուան գրութիւնը, և այսպէս, շարունակաբար:

Բայց սկզբնաւորութեանը մասին բացարձակութիւն մը տալու ատեն նիւթապաշտը անել կացութեան մը կը մատնուի, կորսուած է:

Իրեն համար նպաստաւոր բան մը չէ ըսկել թէ սկզբնաւորութիւն մը գոյութիւն ունեցած չէ, և թէ ափեղերքի մէջ փոփոխութիւնն ու զարգացումը յաւիտենական են, աս միայն ժամանակի հարցը կը լուծէ, իսկ պատճառի հարցը նորէն կը մնայ անլոյժ, անհպելի: Եթէ տիեզերքի գոյութիւնը շարունակական եղած է, միտքը այն ատեն կը պահանջէ շարունակական պատճառ մը անոր համար:

Հիմայ կը հարցնենք, մեզի նպաստաւոր, գոհացուցիչ որ և է պատասխան կայ տակալին, թէ մենք ալ նիւթապաշտին միանանք ըսկելու թէ չենք հասկնար:

Այս մասը որոշ ընկերու համար օրինակ մը մէջտեղ բերենք :

Ենթադրեցէք թէ զիրք մը կը տեսնենք հիմայ սեղանին վրայ : Մենք արդէն գիտենք թէ բնական ուժերը որոնք կ'ազդեն այդ զրբին վրայ, զայն իր տեղէն չպիտի շարժեն : Բայց եթէ ես վայրկեան մը բացակայիմ այս սենեակին ու վերադարձիա զիրքը դանեմ տախտակամածին վրայ, բնականաբար պիտի զարմանամ և հետաքրրքրուիմ զիտնալ թէ ի՞նչ էր ասոր պատճառը :

Առաջին քայն իսկ, իմ հետազոտութեան, զիս պիտի հաւասարէ որոշակի թէ սենեակին մէջ գանուող գործարանաւորութիւններէն մին այդ շարժումին միջնորդ պատճառը եղած է : Այսինքն, հոն գանուող մարդերէն մին զիրքը վար ձգած է :

Բայց ի՞նչ էր գործնական պատճառը, ինչո՞ւ մարդոցի մին տեղէն ետաւ, սենեակին մէջին յառաջացաւ գէպի սեղանը, երկարեց իր ձեռքը, առաւ զիրքը և տախտակամածին վրայ դրաւ :

Կրնաք պատասխանել թէ այս շարժումներուն պատճառը ջղային գրգռումն էր : Բայց ջղային այդ գրգռումին պատճառը ի՞նչ էր : Դուք կրնաք նորէն պատասխանել թէ ջղային գրգռումին պատճառ եղաւ զանազան գաղափարներու միաւորութիւնը, որոնք կեղրոնին (ուղեղին) մէջ խմբուեցան և արտադրեցին շարժումներու շարք մը :

Սակայն ի՞նչ էր այն պատճառը որ այս զանազան գաղափարները յարաբերութեան դրաւ ու միաւորեց :

Մենք վերջապէս կուգանք առաջին բացարձակ պատճառին, իր պատճառը չունեցող պատճառին, զոր մենք միտք կամ կամք կը կոչենք :

Սեղանին վրայ գիրք մը կայ : Բնութեան ընթացքին մէջ այդ զիրքը սենեակին մէջ իր տեղէն շարժող որ և է բան չկայ : Ան միշտ պիտի մնայ հոն ուր կը գանուի, սա-

կայն դու մտքիդ մէջ նպատակ մը կ'ստեղծես, նպատակը շարժումի պատճառ կ'ըլլայ, և շարժումը կը տեղափոխէ զիրքը :

Մեր բոլոր փորձառութիւնները, մեր բոլոր խորհուրդները մեղի կը յայտնեն կարելի միակ պատճառ մը անպատճառ, և ան՝ միտքն է :

Որչափ որ զիտութիւնը յառաջ կ'երթայ նիւթի և ուժի, ապրող գործարանաւորութիւններու և բնական օրէնքներու, մտքին և զայն արտայայտալ մարմինն միւջեւ գոյութիւն ունեցող յարաբերութիւնները յայտնագործող իր ուսումնասիրութիւններուն մէջ, այնքան աւելի խորապէս մենք կը համոզուինք թէ մէկ պատճառ միայն գոյութիւն ունի, որ զրապէս, գործնականօրէն կրնայ շարժում ստեղծել, և այդ պատճառը մենք կը կոչենք կամք :

Արդ, եթէ այս է իրողութիւնը, ի՞նչ բայցատրութիւն կրնայ տրուիլ տիեզերքի պատճառին, սկզբնաւորութեանը միծ առեղծուածին : Ի՞նչ է զարգացումներու, յառաջդիմութիւններու այս անհուն զանազանութեան անսպատճառ սրածանը, առաջին պատճառը :

Մաքին համար անկարելի է գէպի ետ երթալ և յըստակօրէն տեսնել ու ըմբռնել թէ ի՞նչպէս ծագում առաւ այս տիեզերքը, բայց մեր փորձառութիւնը մեղի յայտնապէս կը ցուցնէ թէ, ինչ ալ որ ըլլան աստիճանական քայլերը, սկզբնական պատճառը միաք մըլլալու է :

Մեր խորհուրդներու սահմանին մէջ մենք չենք գրտներ որ և է ուրիշ բան որ կարենայ ստեղծագործող պատճառը ըլլալ :

ԲԱՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ Ա.

ՆԻՒԹԱԿԱՆ ՏԻԵԶԵՐՔԸ

(Շարունակութիւն)

Հետազօտութեան երկրորդ գիծը կը ներկայացնէ աշխարհի մէջ նպատակի ու վախճանի գոյութիւնը :

Այս կանոնաւոր և դրութեանական տիեզերքին մէջ մենք կրնանք տեսնել գեղեցիկ շատ մը բաներ, որոնք սակայն մեզի կը թուին թէ որ և է նպատակի չեն ծառացեր ուղղակի : Երբոր սակայն աւելի ուշադիր և զգուշաւոր քննութեան մը կը սկսնք, գէթ այս աշխարհին մէջ ու անոր համար, մենք կը տեսնենք միջոցներու յարմարութիւնը՝ նպատակին :

Կենդանին թոքերը թթուածին չնչելու յարմարութիւնն ունին, և թթուածինը պատրաստ է չնչուելու համար :

Մարդուս աչքերը յարմարութիւն ունին մասնաւոր մէծութիւնով լոյսի ալիքներ ընդունելու, և այդ մեծութիւնով լոյսի ալիքները առատօրէն կը հոսին մեր վրայ արեւէն :

Բոլոր մարդոց ու կենդանիներու ֆիզիքական գործարանաւորութիւնը յարմարութիւնն ունի զործելու և հանգստամարտ պարզերաբար, ընդհատաբար, և ճիշտ այդ յարմարութեան և պէտքին համաձայն, ցերեկն ու գիշերը կը հայթայթեն գործարանականներու համար անհրաժեշտ եղած այդ փոփոխական շրջանը :

Արդ, ի՞նչ հաւանական բացարութիւն կրնայ արութիւնը իրողութեան թէ կայ նպատակ մը, որով բոլոր իրենն ու գոյացութիւններն իրարու յարմարած են :

Հարկ չկայ աճապարելու և փութելու վճիռներով

խոշոր եղբակացութիւններ հանելու, որչափ ատեն որ այս յարմարութիւններու պատճառը քննած չմնք :

Եւ երբ մենք սկսնք ուշադիր քննութեան մը, ամէն բանէ վերջ պիտի գտնենք թէ, թոքերը որ ծելու յարմարած են, որովհետեւ թոքաղուրկ կենդանին իր վրայ զգաց զինք չքապատող օդին գրգիւր, ազդեցութիւնը և աստիճանաբար, գարերու ընթացքին մէջ այդ գրգիւնին օգուտ քաղելու միջոցները զարգացուց :

Աչքը կազմակերպուեցաւ ու զարգացաւ իր վրայ սկսուող լոյսին ներկայացուցած կարելիութիւններով ու աղջկեցութիւնովը :

Բարեշրջութիւնը, ինչպէս կ'անուանեն սովորաբար զարգացումի այս ընթացքը, մեր շուրջը տեսնուող յարմարութիւններու լուսաբանութեան համար կը ներկայացնէ շատ առողջ ու բանաւոր բացարութիւն մը բայց, հաւանական է որ բարեշրջութիւնը վերջին խօսքը կարենայ ըսել այս մասին :

Հմենք թէ թոքերը զարգացած են օդին աղջկեցութեան ներքեւ, բայց ինչո՞ւ թոքերն այսպէս զարգացան : Ուսկի՞ց՝ թոքերը զարգացնող այս գորութիւնը :

Աչքը զարգացաւ, որովհետեւ լոյսը շողողաց գործարանաւորութեան վրայ : Սակայն ուրիշէ եր գործարանաւորութեան մէջ զանուող կարելիութիւնը, աչքը յառաջ բերելու և գարգացնելու համար :

Երբ մեր մտածումները կը գարճնենք այս հարցումներու ուղղութեան, կը գտնենք չքել ու զօրաւոր բաղմաթիւ ապացոյցները նպատակի մը որ շատ աւելի բարձր է քան այն փոքր մասերն ու հասուածները, որոնք յիշեցնեք մենք :

Մեր երկրէն դուրս չենք կրնար ելեկ, սակայն բուն իսկ այս աշխարհին մէջ ինչ որ մենք կը տեսնենք, շատ պայծառօրէն կը ցուցնէ թէ արարչագործական ընթացքին

մէջ մեծ նպատակ մը կայ: թէ քիմիական բաղադրութիւնները յարմարցուած են ազգերու իրարու վրայ, աղդուելու լոյսէն ու նիւթէն, զարգանալու քայլ առ քայլ և այսպէսով երեւան բերելու ոչ թէ քառսային խառնակութիւն, այլ կարգաւորուած, կանոնաւոր ամբողջութիւն մը, զարգացներու համար ոչ միայն իրերը, այլև մարդերը:

Եւ իր մենք հետզհետէ տեսիր լայն չափերով ու ընդարձակ սահմանի մէջ կը ծանօթանանք զարգացումի զարմանալի նախապատճառներուն, սքանչելի կարելութիւններուն, որոնք ոկիզրի մը, պատճառի մը մէջ կը բովանդակուին, և մեծ ու փոքր բոլոր այն բաներուն, որոնք միահամուռ գէպի մեծ վախճան մը կը վազեն, մենք երկրուգածութեան դրացումներով կը համակուինք, զգալով ներկայութիւնն այն մտքին որ յշացաւ այս նպատակը և բովանդակ աշխարհը յարմարցուց կատարելագործելու այդ նպատակը:

Որքան որ կընանք տեսնել, մարդն է այս բոլորին վախճանք, նպատակը, մարդը՝ ոչ իր կընդանի, այլ իր հոգի:

Բարեցրջութեան ամբողջ ընթացքը մէկ ուզդութեամբ յառաջացած է: Ան աստիճանաբար պատրաստած է հարկ եղած նախատարերքը, աստաղձը: — զործարանաւորութիւնը, ջիղերը, զգայարանքները, ուզեղը, փորձառութիւնը, նախնական միաքը և ամէնէն վիրջ՝ հոգեւոր մարդը: Եւ որ և է մէկը որ կը դիմէ այս յառաջդիմութիւնը և կ'ըմբանէ այս նպատակը, չի կընար այլուս տարակուսիլ թէ մեծ միաք մը երկնած է այս ծրագիրը և յառաջ կը տանէ դայն:

Հոս տրուած զիսաւոր վասարին վրայ չաս դիւրին է աւելցնել երկրորդական չաս մը մանրամասնութիւններ, առաջնորդներ, որոնք հաստատեն նոյնպէս թէ այս տիեզերքը նոյն լալ իր հիմնական սկզբունքներուն մէջ յար-

մարցուած է կեանքը զարգացնելու ընթացքին: Օրինակի համար քիմիական փոխազարձ ազգեցութեան — հակաղւդեցութիւններու կանոնաւորութեան ամբողջական հարցը:

Ս.յն իրողութիւնը, թէ քիմիական այս գործունէութիւնները վատահելի են և կ'ընթանան միշտ նոյն գծով —, բանական կեանքի մը հաւանականութիւնները կ'ընծայէ: Հետաքրքրացարժ լուսաբանութիւն մ'ալ կարելի է ստանալ ջուրին սառեկէն:

Մտածեցէք վայրկեան մը թէ այս աշխարհի տնտեսագիտական սահմաններ մէջ որքան կարեւոր զիրք մը կը գրաւէ ջուրը, մտածեցէք մանաւանդ այն իրողութեան վրայ թէ ջուրը սառելով կընդարձակի, միակ բացառութիւնը այն բնիշանբական օրէնքին թէ ցրառութեան աղդեցութեամբ նիւթերը կը կծկուին: Սառուցման կէտին վրայ ջուրին բնդարձակուիլը կեանքի գոյութիւնը կ'ապահովէ աշխարհի վրայ:

Կարելի է լուսաբանութիւններ տալ ուրիշ շատ մը իրողութիւններու և երեւոյթներու մասին, որոնք բոլորն ալ աշխարհի վրայ կեանքը պահպանելու, կեանքէն իմացականութիւն յառաջ բերելու, և իմացականութիւնն բարյական ու հոգեկան կեանք մը ստեղծելու և զարգացնելու նպատակաւոր յարմարութիւնը ցոյց կուտան:

Հետազոտութեան երրորդ գիծը նոյն եզրակացութեան կ'առաջնորդէ մեզ: Պարզ օրինակ մը կընայ զիւրմբոննելի ընկել մեր ըսեկիքը:

Ենթազրեցէք թէ կը մանենք սենեակ մը որուն տախտակամածին վրայ թուղթի բազմաթիւ կտորներ կան, որոնց իւրաքանչյուրին վրայ զիր մը զրուած է:

Եթէ զրերը խառնակ կերպով իրարու չուրջ տարալդնուած ըլլային, կընայինք հիմթազրել թէ անոնք այդ տախտակամածին վրայ ինկած են պատահաբար: Անբանաւոր պիտի ըլլար մտածել թէ քառսային վիճակ մը որ

և է մէկուն ծրագրին հետեւանքն է : Եթէ սակայն դրտնենք թէ զիրերը շարուած են այնպէս որ բառեր կը կաղմնն, հոգ չէ թէ այդ բառերը մնզի համար դիւրահասկընալի չըլլան խակ, կամ որ և է իմաստ չժուփն պարունակել, տակաւին այն իրողութիւնը թէ անոնք բառեր են և մասնաւոր մտքերու համար իմաստալից, մնզի վճռականորէն կ'ապացուցանէ թէ այս զրերը դասաւորուած ու շարուած էին մոռքի մը կողմէ :

Բառերն ու խորհուրդները պատահականութեան արդիւնք չեն : Տիեզերքը կարելի է երեւակայել իրը անթիւ կտորներէ կամ նիւթերէ կազմուած ամրողութիւն մը :

Եթէ նիւթի այս կտորները քասասայնն խառնուրդ մը ձեւացնէին, առանց իրենց մէջ պարունակելու զիրենք եղանակաւորով, յասած ասմոնդ բանաւոր որ և է ծրագիր կամ խորհուրդ, այն ատեն շատ բնական պիտի ըլլար ըսել թէ նիւթը միայն ինքն իրմոնդ կրնայ բացատրել բոլոր դրյացութիւնները :

Սակայն երբ մնաք՝ նիւթի այդ կտորները դասաւորուած կը գտնենք այնպիսի կարգով ու ծրագրով մը որուն իմաստը կրնայ ըմբռնել մեր միաքը, երբ մնաք կը գտնենք թէ հիւթիւնը դասաւորումն ու իրենց փոխակարծ շարժումները ոչ միայն մտազի շարայարութիւն մը կը ներկայացնեն, այլ մանաւանդ զարմանալիօրէն իմաստալից ու խելացի օրէնքներ և մաթեմաթիքական զրութիւններ, այն ատեն, կը հարցնենք, որ և է հաւանականութիւն, որ և է պատճառ կը մնայ տակաւին չընդունելու հետեւեալ եղրակացութիւնը, թէ այս մատնիկները շարժումի և իրենց ներկայ յարաբերական վիճակին ենթարկուած են ոչ թէ պատահականօրէն այլ մասնաւոր մտքի մը կողմէ :

Իր օրինակ առնենք բիւրեղը : Բիւրեղն մէջ զրտնուած մասնիկներու դասաւորութիւնը ենթակայ չէ երբէք կեանքի գործունէութեան կամ ապրող, կենդանի որ

և է գործարանաւորութեան : Բիւրեղը ամբողջովին մեռած է, և տակաւին այդ բիւրեղին մէջ ձեւ, դոյնք, լոյսին աղգեցութիւնը, խտութեան բեկենումի հետ ունեցած յարաբերութիւնը, այս բոլորը որ մնաք կը քննենք, կը յայտնեն մաթեմաթիքական զարմանալի օրէնքներ, կը ցուցնեն թէ բիւրեղը միայն խելացի կերպով շնուած չէ, այլ շնուած է խորունկ ու կատարեալ այնպիսի իմացականութեան մը կողմէ, որով զբաղած է մարգկային միտքը հարիւրաւոր տարիներ, անոր մասին սակայն շատ անկատար հասկացողութիւն մը միայն ունենալով :

Կարելի է երեւակայել թէ բիւրեղ մը պատահարար կը շնուռի, նոյնքան տրամարանական պիտի ըլլար ենթալորել թէ բառեր կազմող զիրերը պատահարար իրարութով շարուած էին տախտակամածին վրայ :

Սակայն այս չէ ամբողջը : Զէ թէ տիեղերքի մէջ հոսու հոն բանական կազմակցութիւններ միայն կը տեսնենք, այլ մինչեւ հոն, ուր մարգը յաջողած է իր ուսումնասիրութիւնները յասած տանիլ, մնաք կը նշմարենք թէ ամբողջ տիեղերքը իմաստալից ու բանաւոր է : Պատահականութիւն գոյութիւն չունի և ոչ մէկտեղ : Ամէն բան հետեւութիւնն է մասնաւոր իմաստուն վիւնի մը : Որքան աւելի ուսումնասիրենք գիտութիւնը այնքան աւելի որոշ մեր առջեւ պարզուած պիտի գտնենք քիչ մը վերը յայտնուած զարմանալի ճշմարտութիւնը, թէ օրէնքի, իմաստալից գործունէութեան սահմանէն անդին ոչինչ կայ :

×

Հետազոտութեան այս երեք գիծերն ալ մէկ վախճանի կ'ուղղուին : Մեր շորջ տեսնուող տիեղերքին ետեւ իմացականութիւն մը և օրէնք մը կայ, և կամ, գործածելու համար արտայայտութեան այն ձեւ որուն հետ այնքան շատ ընտանեցած ենք . — կայ միտք մը :

Մեր ուսումնասիրութեան սկիզբն ըսինք թէ ուսման այս ընթացքին մէջ մենք բացարձակ փաստեր չպիտի ունենանք, սակայն տիեզերքի մէջ մտքի մը գոյութեան փաստերն այնքան մերձաւոր կերպով ապացուցական են որ մենք գոհունակօրէն կրնանք անդորրանալ այն վստահութիւնով, թէ Աստուծոյ գոյութիւնը, — եթէ կը հաւանիք տիեզերքն ստեղծող և անոր մէջ ապրող միտքը Աստուծ կոչել — , Աստուծոյ գոյութիւնը ապացուցուած է:

Հիմայ մեզի կը մնայ յառաջ երթալ ցուցնելու այն կապակցութիւնն ու յարաբերութիւնը որ գոյութիւնն ուշն մեր և այդ Աստուծոյն միջեւ, ցուցնելու ուրիշ խօսքով, թէ տիեզերքի ետեւ գանուող միտքը Քրիստոնէին Աստուծն է:

ԲԱՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ III.

Ա.ՊԱՅՈՅՅՆԵՐ Ա.ՆՀԱՏԱԿԱՆՈՒԹԵՆԸ

Հիմայ կը դառնանք հարցումներու երկրորդ մեծ խումբն, որնք փիլիսոփայութիւնը լուծել ձեռնարկած է, անձին ու անհատականութեամ հարցերը:

Այս հարցերուն մեկնակէտը բաւն խակ մեր փորձառութեան մէջ է: Մենք գիտակ ենք մեզի ու մեզ շրջապատող առարկաներու հետ մեր ունեցած յարաբերութիւններուն: Բայց տակաւին կ'զգանք թէ կայ նաև խարէական բան մը, որ բացորոշ չէ, վինք գիտելով իր մակերեսէն, և որ պատճառը եղած է շատ մը մարդերու հետեւեալ հարցումին, «Ի՞նչ եմ ես»:

Մեր ուշադրութիւնը կրնանք մեւեսել հարցին երկու բացորոշ կէտերուն: Առաջին անգամ մարդկային էակին արտաքին երևոյթը կրնանք քննել, և մենք պիտի գոտնենք նախ, մարմնը, բաղկացած ածխածինէ, ջրածինէ, բորակածինէ, և այն կազմուած ու կազմակերպուած կեանքը պահպանելու յարմարութիւններով:

Յետոյ ամենէն մակերեւոյթային նայուածքն իսկ մեր ուշադրութեան կը ներկայացնէ հետեւեալ պարագան, թէ մեր սովորաբար նիւր և ուժ կոչածէն զատ, այս գործարանաւորութիւնը, մարմնը, իր հետ, իր չուրջ ունի առեղծուածային բան մը: Այդ բանը կրնանք կոչել կեանք, աս սակայն պատասխանը չէ այն համելուկ-հարցումին թէ ի՞նչ է այդ բանը:

Մարմնը դիտականօրէն ուսումնասիրեկու համար զգուշաւոր քննութեան մը սկսելով, կը տեսնենք թէ կեանքը կառավարող կեղրնը ուղեղին մէջ կը գտնուի, անոր հետ միացած, որը այս կեանքն աւելի բարձր բան մ'է և մենք կրնանք կոչել գիտակցութիւն:

Ոչ թէ միայն այս մարմնը կ'ապրի, բայց նաև ևս կը մտածեմ:

Այս նիւթեղին մարմնին և խորհու մտքին յարաբերութիւններուն մասին հոգեբանութիւնը շատ ըսկիքներ ունի: Հոգեբանը ուսումնասիրած է այն վոփոխութիւններն որոնք անզի կ'ունենան ուղեղին մէջ կեանքի այլեաց աղդեցութիւններուն հետեւեանքով:

Մարմնին և մտքին իրաբու վրայ ունեցած աղդեցութիւնը և փոփակարձ հակազդեցութիւնը կը ցուցնեն թէ յարաբերութիւնը այս երկուքին մէջ, շատ սերտ է: Եւ իրոք որչափ խորապէս կը քննենք այս յարաբերութիւնը այնքան աւելի կը համոզուինք աս իրողութեան թէ միտքը իր լոլոր ընթացքներուն մէջ, որքան որ կարելի է համաչնայլ զայն, ամենասերտ կերպով կապուած է մարմինչնայի զայն, ամենասերտ կերպով կապուած է մարմի-

նին հետ, այսպէս որ, գրեթէ ճշմարիտ պլափ ըլլար ըսկէ առանց մարմինի, կամ մասնաւորաբար առանց ուղեղի մենք միտք չունինք:

Աս սակայն ամբողջ ճշմարտութիւնը չէ: Այս ինդիւրին կրնանք մօտենալ ուրիշ տեսակէտէ մը, բուն իսկ մեր անհատականութիւնն և մեր անձնական փորձառութիւնն տեսակէտէն:

Իմ միտքս կը խրտչի իմ անհատականութիւնն ուրանալու գաղափարէն, կը մերժէ զայն, կ'ըմբսսանայ անոր դէմ: Ես կրնամ, զգալ և քննել իմ մարմինս: Ես կրնամ հասկնալ չափով մը անկէ իմ ունեցած կախումն և անոր պատճառով իմ ասհանաւորումն: Բայց այս ամենէն վերջ իմ գիտակցութիւնն վկայութիւնը այն է թէ «Այս մարմինը ես չէ, ես աւելի մեծ բան մ'եմ»: Եւ բուն իսկ իմ մտքիս այս բնազդական յայտարարութիւնը իրարմէ զանազան բազմաթիւ իրողութիւններէ թեկաղուած ու ծառում առած է:

Նախ, միտքը կարող է զբաղիլ այսպիսի նիւթերով որմնք մարմինէն բողոքավին վեր կը մնան, և նիւթական ափեզերքէն՝ անջատ: Մաթեմաթիքը (ուսողութիւն), փիլիսոփայութիւնը, հոգեբանութիւնը, նիւթական մասնիկներու փիլիսոփարաբար իրարու վրայ ըրած հակաղղեցութիւններուն նման երեւոյթներ կամ իրողութիւններ չեն:

Դարձեալ այս անհատականութիւնը, զոր մենք կը ճանչնանք մեր մէջ, կը սիրէ, կ'ատէ, փառափութիւնն ու հապարտութիւնն զգացումները և ճշմարտին, սխալին, պարտականութիւնն և անձնազոհութիւնն գաղափարներն ունի:

Այս բոլորը մեքենաներու վերաբերեալ բաններ չեն, այլ անհատականութիւններու, անձնաւորութիւններու: Եւ այն իրողութիւնը, թէ մենք զանոնք մեր մէջ ունինք, իրողութիւն մ'է, զոր կարելի չէ անզիտանալ, որը սական պէտք է անզիտանալ այն ստարագային. երբ մենք կը

փորձենք մեկնել մեր ինքնութիւնը նիւթապաշտութեան հիմն վրայ:

Յետոյ, մենք մեր անձին մէջ ունինք կամքը, որ գրամագծապէս կը տարբերի ուրիշ որ և է ուժէ կամ ապրող գոյացութիւններէ յառաջ եկած ուժերու որ և է միաւորութենէ մը:

Կամքը ինքնիր մէջ ստեղծագործող, կառավարող գօրութիւն մ'է: Պատճառի և արդիւնքի ափեզերական օրէնքին մէջ մեր ճանչցած, մեր գտած միակ բացառութիւնն է ան: Եւ այս գերիշխան կամքը, որ կ'ընարէ ու կը հրամացէ, մեր ամենօրեայ կեանքին մէջ միշտ կը վկայէ նիւթական ափեզերքէն բարձր բանի մը գոյութիւնը:

Երբորդ, ամէն անմնք որոնք հոգեբանութիւնը կ'ուսանին խորապէս, հասկցած են թէ մեր առօրեայ սովորական կեանքէն զատ, որ մեր գիտակցական հոսանքին հետ կը յառաջանայ, մենք շարունակ կ'ապրինք նաև կեանք մը որուն մասին սակայն շատ մասնաւոր գիտակցութիւն կամ ծանօթութիւն ունինք, և որը յաճախ կ'անգիտանանք բոլորովին:

Ենթագիտակցութիւնն է ան:

Անմնք որ ուսումնակրած ու քննած չեն այս նիւթը, ծանօթ չեն մեր ենթագիտակցական կեանքի զարմանալի երեւոյթներուն ու սահմաններուն:

Մէկ երկու օրինակներ պլափ բաւեն ցոյց տալու մեր մտքին սովորական գործունէութիւնը, երբ ան ենթակայ չէ մեր գիտակից կամնեցողութիւնն հակաղիտին:

Շատ անգամ կը պատահի որ ուսանող մը կը փորձէ լուծել մաթեմաթիքական իմսղիք մը, քարոզիչ մը կը ջանայ պատրաստել քարոզի մը ուրուագիծը, մարդ մը կը ճնշի ըմբոնել իր ամենօրեայ կեանքին մէկ ստեղծուածին ամբողջական ընթացքն և հանգամանքները: Սակայն, հանելուկը լուծելու, ուրուագիծը պատրաստելու համար 429—Բ. Ա. Պ.

եղած ըոլոր ջանքերը վերջապէս, մտաւորական պէտքի կամ պահանջի մը գոհացում տալու իրենց նպատակէն հետի կը մնան: Այսպիսի պարագաներու տակ մնաք յաճախ կ'ըսենք «այս ինսդիրին վրայ պիտի քնանամ»: Շատ անգամ՝ բառական պարզ իմաստով և հազուազէպօրէն միայն փոխարեւարար կը գործածենք այս նախադասութիւնը, և այս խօսքին նշանակութիւնն ընդհանրապէս այն է թէ այդ խնդիրը, այդ նիւթը առժամապէս մտքէն դուրս կը ձգուի, և յասայ սակայն, որ և է կերպով մը, որուն պատճառին մասին լուռթիւնով կ'անցնինք յաճախ, կը տեսնենք որ հարցը ինքնին լուծուած է: Մաթեմաթիքական ինսդիրը, որուն լուծումը անկարելի կը թուէր իրեկունը, առաւօտուն կը լուծուի դիւրութիւնով, առանց որ և է ճիպի: Քարոզի մը համար ամբողջ շարաթուան միջոցին հաւաքուած իրողութիւնները, կէս օրուան մը համար կը մոոցուին, իսկ իրիկունը այդ բոլոր իրողութիւնները համակարգող, կատարեալ ուրուազիծ մը արդէն պատրաստ է քարոզիչին մտքին մէջ:

Ի՞նչ բացարութիւն կարելի է տալ այս երեւոյթներուն, որմնք բազմաթիւ մարդոց փորձառութիւններուն մէջ սովորական բաներ են:

Բացարութիւնը, որ կը թուի ամէնէն գոհացուցիչն ըլլալ, այն է թէ միտքը շատ ընդարձակ գործունէութիւնները ունի քան մեր գիտակցական սահմանին մէջ երեւան եկածները, և մեր գիտակցական կարուածէն դուրս նետուած խնդիրներ տակաւին ուսումնասիրութեան ու վերուածման առարկաներ կը մնան մեր մտքին համար, և հետազոտութիւնն ու վերլուծումները որոնք այդ տեսն կը կատարէ միտքը այդ խնդիրներուն վրայ, և որոնցմէ անդիտակ կը մնանք մնաք, առելի գեղեցիկ ու խորունկ կ'երեւին քան անոնք որմնք տեղի կ'ունենան մեր գիտակցութեան մէջ:

Այլեւայլ մարդերու փորձառութիւններն այս խնդիրին մասին կը տարբերին իրարմէ և սակայն հետեւեալը իրուգութիւն մէէ թէ շատեր իրականապէս իրենց մտածողութեան մեծագոյն մասը կը կատարեն, շատ մը ինպիրներու մասին կը խորհին անդիտակցօրէն, այսինքն, անոնք սորված են զրութենական կերպով ենթագիտակցական մտքին յանձնել այն խնդիրներու լուծումը և այսպիսի ծրագիրներու կարգադրութիւնը, որոնք ամէնէն խորունկ և ամէնէն աւելի մարզուած ու դրութենական մտածողութիւն կը պահանջնեն:

X

Մեր մտաւորական կեանքի այս նոյն կալուածին ուրիշ մէկ լուսարանութիւնը կ'ընծայէ (ֆեածութեան) մնձ հարցը: Հիփնօրիզմի մէջ ենթակային ուշագրութիւնը մտանաւոր առարկայի մը, խորհուրդի մը վրայ կը կերպուանայ, մինչեւ որ ինք, ենթական կը մատնուի հիփնօթական կոչուած քունին:

Քնէածութեան այս վիճակին մէջ ենթական կարող է ընել այնպիսի գործողութիւններ ու գործունէութիւններ որոնց մասին որ և է ծանօթութիւն չունէր իր սովորական վիճակին մէջ: Ան կը քալէ, կը խօսի, կը գործէ, կը խորհի և սակայն երբ կ'արթնայ նորէն կը կորսնցնէ այն բոլորը որ ան ունէր իր քնէածական վիճակին մէջ:

Աւելցնենք սակայն որ, բոլորովին ամեն բան չի կորսնցներ ան:

Հետեւեալ միջազէպը հիփնօթացած անձին գործունէութիւններուն նշանակութեանը վրայ զօրաւոր լոյս մը կը ձգէ:

Պատիկ աղջիկ մը իր եղոնգները կրծկու ունակութիւնն ունէր: Այդ աղջկան իրաստներ արուած, աղջարարութիւններ եղած էին, և յաճախ նաև պատուէրներ արուած էին զինք այդ ունակութենէն հետի պահելու հաթ

մար, բայց ի զուր, աղջիկը ինքն ալ իր կողմէն որոշ ջանքեր ըրած էր ինքվինք ազատելու համար այդ մոլութենէն, բայց միշտ մնոցած էր իր որոշումները և նորէն իր եղունգները կրծելու ունակութեան դարձած։ Բնտանիքին բժիշկը անոր մատներուն վրայ զեղեր զրած էր, որոնք առկայն որ և է օգտակար հետևութիւն ունեցած չէին։ Վերջապէս, ծնողքին հաւանութեամբ ու համաձայնութեամբ, բժիշկը նոր կերպ մը կը փորձէ։ Աղջիկը կ'ենթարկէ հիմնոթական քունի։

Մինչդեռ աղջիկը այս վիճակին մէջ կը գտնուէր, բժիշկն սկսու ըսել անոր թէ — մատներու եղունգները ծամելը դէ՛ ունակութիւն մ'է, և թէ ինք (աղջիկը) ինքվինք սկսի ազատէր այդ ունակութենէն, թէ ինք իրօք զերծ իր այդ մոլութենէն և անկէ վերջ այլ ևս ինք երբէք չսկսի ծամելը կամ կրծէր իր եղունգները որ և է պարագայի տակ և որ և է տաեն, թէ ինք երբէք որ և է միտում չսկսի ունենար այլ ևս այսպէս ընելու։

Բժիշկը վերջացուց իր խօսքերը աւելցնելով «Այս ինչ օրուան մէջ դու նամակ մը սկսի զրես ինձի, քեզ այս մոլութենէն ազատելուս համար ինձի չնորհակալութիւն յայտնելու»։

Այս բոյրը աղջկան խօսեցաւ բժիշկը անանկ ատեն մը երբ ան (աղջիկը) կատարելապէս քունի մէջ էր։

Բժիշկը իր խօսքերը աւարտելէ վերջ արթնցուց աղջիկը և պատուիրեց տուն երթալ։ Երբ տուն գնաց, մայրը հարցուց թէ բժիշկն ի՞նչ ըրած էր։ Աղջիկը պատասխանեց թէ ան ոչինչ ըրած չէր, միայն թէ ինք գացած էր բժիշկն սենեակը և հոռ քնացած էր, քանի մը վայրկեան վերջ բժիշկը զինք արթնցնելով տուն խրկած էր։

Մայրը շատ մանրամատն հարցումներ ըրաւ իրեն, առկայն ինք բժիշկն սենեակը պատահած բաներէն ոչինչ չէր յիշեր։

Բայց այդ օրէն յետոյ աղջիկը երբէք որ և է միտում ցոյց չտուաւ, իր եղունգները ծամելու հին ունակութիւնը շարունակելու համար։ Եւ ինք անձնապէս, ամէն անդամ որ կը փորձէր բացատրութիւն մը գտնել, այս եղելութեան համար, անել զրութեան մը մատնուած կը գտնէր զինք։ Սակայն երբ հասաւ այն օրը որ բժիշկը իրեն յանձնարարած էր իր քնչածութեան միջոցին, ճիշտ իրեն պատուիրուած այդ օրը աղջիկը նամակ մը զրեց բժիշկն, որուն մէջ իր չնորհակալութիւնը կը յացանէր անոր զինք իր մոլութենէն ազատած ըլլալուն համար։

Բժիշկը հարցուց աղջկան թէ ինչո՞ւ չնորհակալութեան այդ նամակը զրած էր իրեն։ Աղջիկը պատասխանեց թէ որովհեակ կը հաւատար որ ինք եղած էր իր բժշկուելուն պատճառը, բայց չէր գիտեր թէ ի՞նչ պատճառով նամակը զրած էր ճիշտ այն օրուան մէջ, և գոհացուցիչ կերպով չէր կրնար բացատրել թէ բժիշկը ի՞նչպէս բժշկած էր զինք։

Արդ, բացատրութիւնը որ կը արտի ասոր, և ասոր նման հաղարաւոր երեւայթներու, այն է թէ հիվանդթական վիճակի մէջ գիտակից միտքը քնացած է բայց ինթագիտակցական միտքը ամբողջապէս արթուն է և գործօն։ Բժիշկին կողմէ իր ենթագիտակցական մաքին ուղղուած թեկաղութիւնները թէն երբէք չէր յիշեր աղջիկը, սակայն անսնք խորտնկ տպաւորութիւն մը թողուցին իր վրայ։ Եւ այն միտքը որ իրականապէս եղանակաւորեց ու կառավարեց իր կեանքը, թէկ առանց իր վիտակութեան, իր ենթագիտակցական միտքը, այնքան գորեղապէս աղջած էր իր վրայ որ ինք ամբողջապէս կրցաւ յաղթահարել այն ունակութիւնը, որուն հետ նախապէս երկար տաեն պայքարած էր առանց որ և է նպաստաւոր հետեւութեան կամ յաջողութեան։

Մարգին աղջիկու այս կերպը վերջերս դեղերու գործածութեան մէջ շատ ուշադրու ու գերազանց դարձած է։

Շատ մը բժիշկներ իրենց հիւանդներուն շաքարէ գեղահասներ տալու ատեն իրականապէս կը բժշկն զանոնք թելադրութիւններով, որնք անոնց ենթագիտակցական մտքին վրայ կը ներգործեն գօրեղապէս, թէև կ'երեւի որ իրենց գիտակցութեան մէջ այդ թելադրութիւնները շատ մեծ ապաւորութիւններ չեն թողուր:

Մօտերս Պօմթնի մէջ այս տեսակ բազմաթիւ փորձեր ու գործեր կը կատարուին էմբանուէլ եկեղեցին առաջնորդութեան ներքեւ և բժշկուած հիւանդութիւնները թէև իրենց ձեւով որոշակի կը զանազանին իրարմէ, սակայն գրեթէ ամբողջն ալ կախում ունին զօրաւոր, յըստակ, կրօնական թելադրութիւններու ներգործութենէն՝ մտքին վրայ, երբ այս վերջնոր անդորր է, երբ գիտակցութիւնը հանդարտած է, գրեթէ քունի մատնուած, և ենթագիտակցական միտքը արթուն է ու պատրաստ՝ աւետարանի պաշտօնեալին կողմէ եղած զօրաւոր ու խաղաղ թելադրութիւնները ընդունելու:

×

Այս իրողութիւններէն վերջ, մեր ամէնօրեայ փորձուութենէն աւելի խոր կեանք մ'ապրող այս մտքին զօրութիւնն ապացուցանող կամ լուսաբանող ուրիշ երեւոյթ մը կը նշմարենք հեռակրութեան (telepathy) և ոգեհարցութեան (spiritualism) ընդարձակ կարուածին մէջ:

Եթէ նոր է գիտական մարդուն համար: Զենք կերնար ըսել թէ գիտունը ի՞նչ պիտի գտնէ իրր արդիւնք այն գնասառութին որ յառաջ կը տարուի այսօր հոգեբանական կեանքի խաւերուն մէջ, սաչափը միայն որոշ է թէ մինչև հմայ հաւաքուած փաստերը բոլորն ալ կ'ապացուցաննեն մէկ մտքին իրական գործունէութիւնը միւսին վրայ՝ առանց նիւթական որ և է աղդակի միջամտութեան:

Հազարաւոր օրինակներ կան հաստատող այն պարա-

գաները երբ մէկուն խորհուրդները կը հաղորդուին ուրիշ մը մտքին, յաճախ հարիւրաւոր մղոններու հեռաւորութեան մը մէջէն:

Շատ մը պարագաներ կարելի է երեւան բերել մեր անձնական փորձառական կեանքին, պարագաներ, որնց մէջ հեռաւոր բարեկամի մը մահուան, սաստիկ տագնապի ու կարօտութեան և կամ յուսահասութեան վիճակը և կամ զգացումները մեզի կը ներկայանան, մեր առջև կը պարզուին, բացորոշ կերպով, անոր մաքէն ուղղակի միւրինի հաղորդուելով:

Այս նիւթը յատկապէս ուսանողները հիմայ լուրջ հետազոտութիւններ կը կատարեն կարգ մը մարդոց գործունէութեան խկութեանը վրայ, այն մարդոց, որնք ինքովինին միջնորդ (medium) կ'անուաննեն և տեղեկութիւններ ու թելադրութիւններ կը ստանան այն անձերէն որոնք այս կեանքին գէտ ի գաղտնալից միւս աշխարհը գացած են:

Խորհող մտքեր չափազանցօրէն վերապահուած են ու զգուշաւոր՝ մնաենքներէն եկող պատգամներու իրականութիւնն ընդունելու համար:

Եթէ սակայն ստուգուի բացարձակ ձշմարտութիւնը հեռազգացողութեան (հեռակրութեան) ու ոգեհարցութեան վարկածին, այն ստեն մենք պիտի կրնանք ունենալ ամենազօրաւորը այն փաստերուն որոնք կ'ապացուցաննեն թէ մարդուս միտքը բոլորովին կախում չունի մարդինէն, ինչպէս գիտական հոգեբանութիւնը յայսնած է մեզի մինչեւ այսօր:

* * *

Հետաքրքրական պիտի լլար անշուշտ, գործիս յարգելի հեղինակին գծած սահմանէն քիչ մը աւելի յառաջ երթալով մեր ընթերցողներուն ներկայացնել վաւերական օրինակներու շարք մը, քաղուած ֆրանսայի հանճարեղ

աստեղագէտէն, զիւթիչ մարամմարինի չքնաղ գործէն (1) : Իր հոչակաւոր գործին մէջ ան կը պատմէ թէ վաղահասորէն կորմնցուցած է իր թանկապին մէկ բարեկամը և միշտ այնպէս կը մտածէր թէ անոր հողին տակաւին կ'ապրի Հրատ մղորակին վրայ : Այդ պարագային էր որ հեղինակը մտաւորական հետեւեալ վիճակն ունէր ու այսպէս կը խորհրդածէր . «Ես յամառութեամբ հարցնում էի ինձ, միթէ կարող չէ հաղորդակցութիւն լինիլ մէկզմէկու շատ հեռացած երկու էակների մէջ և մինչև անգամ մի մեռածի և կենդանու մէջ, և ամէն անգամ ես ինձ պատասխանում էի թէ այզպիսի մի հարց հէնց ինքն իր մէջ հակագիտնական և մի դրական միտքի անարժան հարց է :

Սակայն, այդ բոլորից յետոյ, ի՞նչն ենք մենք կոչում «գիտութիւն» : Ի՞նչ բան գիտնական չէ ընութեան մէջ : Ո՞րսեղ են դրական ուսումնասիրութեան սահմանները : Մի թռչունի կամքը միթէ աւելի «գիտնական» բնաւորութիւն ունի քան նրա գունաւոր և շոշողուցուն փետուրը և նրա նուրբ ելեւէներով գայլալիկը : Մի գեղեցիկ կնոջ կմախքը միթէ արժան է ուշադրութեան

(1) «Քրիստոնէութեան Ապացոյցներ»ուն հեղինակը, Dr. Riggs իր գործը պատրաստած էր մասնաւոր ծրագրով ու սեղմ ուղղութիւնով մը : Իր գործին մէջ ան չէր զետեղեր հարկ եղած օրինակները, զանոնք բերանացի կ'արտայայտէր, իր բանախօսութիւններուն միշոցին :

Ներկայ պարագային սակայն, երբ բանախօսութեան միշակոյրը և ունինդիրները փոխուած են, ես օգտակար ու խիստ շահագրգռական կը գտնեմ չքնա՞զ «Ռւրանիացէն», զիտուն-բանաստեղծ Քամիլ Ֆլամմարիոնի մողական այդ գործէն քանի մը հատուածներ հոս չակետել, որոնք նոյն ատեն ունին զիտական մորերու համար իրենց առանձին կարեւորութիւնը :

Զերմագէս կը յանձնաբարեմ բոլոր յարգելի ընթերցողներու և ընթերցողութիներու կարգալ նոյն գործը ամրոջապէս և մասնաւորաբար «Տելապաթիա» վերնագրին ներեք ներկայացուած հաստուածները :

Ա. Կ. ՌԱԶԱՆՅԵԱՆ

աւելի քան նրա մարմինի կազմը և նրա կենդանի ձեւը : Միթէ հոգու յուղմունքների վերջուծութիւնը «գիտնական» չէ : Միթէ գիտնական չէ որոնել, իմանալ թէ իրօք հոգին կարո՞ղ է տեսնել հեռուն և ի՞նչպէս : Եւ յետոյ, այդ ի՞նչ օտարոտի մնապարծութիւն է, այդ ի՞նչ միամիտ հնմթագրութիւն է կործել թէ գիտութիւնը արտասանել է իր վերջին խօսքը, թէ մենք արգէն գիտենք ինչ որ գիտնալու բան կայ, թէ մեր հինգ զգայարանները բաւական են տիեզերքի բնութիւնը ճանաչելու և գնահատելու համար : Եթէ մեր շուրջը գործող գորութիւններից մենք որոշում ենք միայն ձգողութիւնը, տաքութիւնը, լոյսը, եկամուկանութիւնը, այդ գետ չի նշանակում թէ չկան ուրիշ զօրութիւններ, որոնք մեզ անծանօթ են մեռմ, որովհետեւ նրանց ըմբունելու համար մենք զգայարաններ չունինք : Սննեթեթը այդ ենթագրութիւնը չէ, այլ մանկավարժների և կյամիքների պարզմուութիւնը : Մենք ծաղրում էինք երեք գար առաջ ասապագէանների, փիզիկոնների, բժիշկների, աստուածաբանների գալագարները, երեք գարից յետոյ, մեր ժառանգները գիտութեան մէջ պիտի ծաղրեն նոյնպէս նրանց, որոնք այսօր պնդում են թէ ամէն բան գիտեն : ... Ես յիշում եմ մի պատմութիւն, որ ինձ պատմել է իմ երիտասարդութիւնն մի հին բարեկամը, ժամ Բէստ, նա որ հիմնեց 1833ին Magasin Pittoresque հանդէսը, իմ ականաւոր բարեկամ՝ Շարտոնի հնա միասին, և որ մեռաւ մի քանի տարի առաջ : Նա մի լուրջ, պաղարիւն և մէթօսիկ մարդ էր (Ճարսիկ փորագրիշտապագոր, բարեկիդա վարչական անձն), բոլոր նրան ճանաչողները գիտեն թէ նրա տեմպերամինար ինչքան քիչ ջղացին էր և նրա միտքը ինչքան հեռու էր երեւակայական բաներից : Բանն այն է որ հետեւեալ անցքը հէնց նրա հետ է պատահել, երբ բոլորովին մանուկ էր, հինգ, կամ վեց տարեկան ժամանակ :

Այդ եղել Տուրում, նրա հայրենիքում, մի գեղեցիկ երեկոյ նա պառկած էր իր փոքր անկողնում և զեռ քնած չէր, երբ տեսաւ որ իր մայրը մտաւ իր սենեկալը անց կացաւ և գնաց կողքի սրահը որի գուռը բաց էր և որտեղ իր հայրը թուղթ էր խաղում, մի բարեկամի՞ հետ։ Այդ իր մայրը, հիւանդ, այդ վայրկեանին գտնուում էր Պօ քաղաքում։ Նա խկոյն ցատկեց անկողնէն և վաղեց մօր ետեւկց մինչեւ սրան . . . ուր զուր որոնեց։ Հայրը բարկացաւ վրան և յետ ուղարկեց պառկելու, ասելով որ երազ է տեսել։

Այն ժամանակ երեխան հաւատալով որ ձշմարիս, երազել է, փորձեց քնելու։ Բայց քիչ ժամանակից յետոյ, նորից բանարսի աչքերը երկրորդ անգամ տեսաւ մօրը և շատ որոշ կերպով, որ իր կողքով անցկացաւ, այդ անգամ նա վաղեց գէպի ի նա և կամեցաւ գրիկ։ Բայց մայրը չքացաւ։ Այլ ևս չկամնցաւ քնել և մնաց սրահում, ուր հայրը շարունակում էր թուղթ խաղալ։

Միեւնոյն օրը, միեւնոյն ժամին, մայրը մնոնում էր Պօ քաղաքում։ Այդ պատմել է լին լինքն Պ. Բէսար, որի յիշողութեան մէջ անջնջեկի էր մնացել այդ գէպքը։ Կարեկի է ասել, որ երեխան իմանալով իր մօր հիւանդութիւնը շատ անգամ մտածում էր նրա մասին, որ նա հաղուսինասինն (զառանցանք) ունէր, որը զուգաղիպութեամբ՝ իր մօր մահուան օրն է աեղի ունեցել։ Կարեկի է։ Բայց կարեկի է նաև մտածել թէ մի համակարական կասկար մօր և երեխայի մէջ և թէ այդ հանդիսաւոր բուպէում այդ մօր հոգին իրողապէս հազորդակցութեան մէջ է եղել իր որդու հոգու հետ։ Ի՞նչպէս, կը հարցնեն մեզ։ Այդ չգիտենք։ Բայց ինչ որ չը գիտենք այն համեմատութիւնը ունի մեր գիտցածի հետ, ինչ որ ովկիանոսի խորութիւնը մի կաթիլ ջրի հետ։

... Մի քանի տարիներից ի վեր Անգլիայում հիմ-

նուել է մի գիտական ընկերութիւն յատկապէս այդ երեւոյթիների ուսումնասիրութիւնն համար, որ կոչվում է «Society for Psychical Research» (հոգեբանական հետազոտութիւններու ընկերութիւն)։ Նրա զրումն են անցած Անգլիացի ամենանշանաւոր գիտականներից մի քանիվը և նա արդէն լոյս է ընծայել մի քանի կարեւոր հրատարակութիւններ։ Այդ անջրագետացին աեսիլքների երեւոյթները գտասաւորած են աելեպաթիա (հեռազգացողութիւն) ընդհանուր վերնագրով։ Վկայութիւնները ստուգելու համար խիստ հարցաքննութիւններ են լինում։ Բազմազանութիւնը ահազին է, մի բոլք միասին թերթինը այդ ժողովածուների մինը և գուրս համենք նրա միջից մի քանի գիտականորդէն հասաստուած և ինչպէս հարկն է ստուգուած զօկումնաներ։

Պ. Ֆրէտէրիկ Վինֆելտ գրում է, որ 1880 թ. մարտի 25ին պառկելով քնելու, գիշերուայ մի մասը կարգալուց յետոյ, նա երազում տեսաւ, որ Անգլիայում ալլորդ իր եղապար իր մօնն էր, բայց վիխանակ պատասխանելու երան ուղղած մի հարցմանքն, նա գրակը թափ տուեց, վեր կացաւ աթոռից և գնաց։ Տպաւորութիւնը այնքան սասափիկ է եղել, որ Ֆրէտէրիկն կիսաքուն վեր թուաւ մնկողնուց և զարթնեց այն բռուէին, երբ ոտքը դնում էր անկողնուց զուրս և կանչում էր եղաքը։ Երեք օր յետոյ նա լուր ստացաւ, որ իր եղապար սպանուել էր ձիուց ընկերով, միեւնոյն օր, 1880 թ. մարտի 25ին երեկոյեան (ժամ ութուկէսին), իր տեսած երազից մի քանի ժամ ստաջ։

Քննութիւնը ցոյց տուեց, որ այդ մահուան թուականը ճիշտ է և որ այդ պատմութեան հեղինակը գրել էր իր երազը յիշատակաղուում գէպքը պատահած օրը և ոչ թէ յետոյ։

Աղողի Պ'Սոփիկ իր «Ապագայ Մարդկութիւնը» գրքի

մէջ, որ հրատարակուեց 1882ին նրա մահից յետոյ, երաշխաւոր է լինում հետեւեալ իրողութեան խալականութեան մասին, որ պատմել է նրան մի հաւատալի անձն:

«Ես գեռ ջահիկ աղջիկ էի, ասում է նա, և պատկում էի ինձանից աւելի մեծ քրոջ հետ միասին: Մի երեկոյ մենք մտանք անկողին և հանգցրինք ճրագլ: Վառարանի կրակը, կատարելապէս մարած՝ գեռ լուսաւորում էր սենեակը ազօտ կերպով: Դարձնելով աչքերս գէպ ի օջախը, նկատեցի ի մեծ զարմանս իմ, որ մի քահանայ նատել է վառարանի առաջ և տաքանում է: Նա մեր հօրեղբայրների մինի չաղութիւնը, չարծուածքը և գծագրութիւնը ունէր, որն մերձակայում ապրում էր և աւագ քահանայ էր: Ես խկոյն հաղորդեցի իմ տեսկիքը քրոջս: Սա եւս նայեց օջախի կողմը և նկատեց միեւնոյն տեսիլքը: Նոյնպէս ճահաջեց, որ նա մեր հօրեղբայր՝ աւագ քահանան է: Այն ժամանակ մի մննկարապելի սարսափ տիրեց մեր վրայ և մենք գոռացինք «օգնութիւն» մեր բոլոր ուժերով: Հայրս որ քնած էր յարակից սենեակում, զարթելով այդ յուսահատ աղաղակներից, վեր է կհնում շատապով և գալիս է մեղ մօտ, մոմը ձեռքին: Տեսիլքը անհետացել էր, մենք այլ ես ոչ ոքի չէինք տեսնում սենեակում: Երկրորդ օրը, մենք խմացանք մի նամակից, որ մեր հօրեղբայր աւագ քահանան մեռել է երեկոյեան:»

1864ին հրատարակուած՝ մողութեան բարձր երեւոյթների մասին իր աշխատութեան մէջ, Գումիո տէ Մուսո առաջ է բերում հետեւեալ իրողութիւնը, որի խալականութեան մասին վկայում է բացարձակապէս:

Սըր Ռօբէրտ Բրուզ, այդ անունով սկսվախական ականաւոր ընտանիքից, մի նաւի երկրորդ նաւապեան է լինում. մի օր նաւելով Նոր-Երկրի մօտերում, և զբաղուելով իր հաշիւներով, նա կարծում է տեսմել իր նաւա-

պետին՝ զբասեղանի առաջ, բայց երբ ուշադրութեամբ է նայում, տեսնում է որ իր նշմարածը մի օտարական է, որի նայուածքը՝ յառած պաղութեամբ իր վրայ, զարմացնում է նրան: Նաւապեաը, որի մօտ նա գնում է, նկատում է նրան զարմանքը և հարց ու փորձ է անում նրան:

«Բայց ո՞վ է ձեր զբասեղանի առաջ կանգնած, հարցնում է նաւապեաին Բրուզը (երկրորդ նաւապեաը). — «Ոչ ոք, պատասխանում նրան նաւապեաը: — Ի՞նչպէս չէ, կրկնում է Բրուզ. մի մարդ կայ, օտարական է... և ի՞նչպէս:

— Դուք երազում էք... կամ ծաղրում էք:

— Ամենելին, հաճեցէք իջնել և գալ տեսմել:

Իջնում են, ոչ ոք նասած չէ զբասեղանի առաջ: Նաւը խուզարկում են ամէն կողմից, ոչ մի օտարական չնն գտնում:

«Սակայն նա, որին ես տեսայ, զբում էր ձեր քարեսախտակի վրայ, նրա զբուածքը պէտք է այդ տեղ մնացած լինի:

Նայում են քարեսախտակին. նա կրում է այս խօսքերը. Steer to the north-west, այսինքն նաւարկեցէք գէպ ի հիւսիս-արեւմուտք:

«Բայց այդ զբուածքը ձերն է կամ նաւորդներից մէկնը:»

— Ոչ:

Այն ժամանակ խնդրում են նաւի մէջ բոլոր զբուածներին զբեկ միեւնոյն նախաղասութիւնը: Եւ ոչ մէկի ձեռապիրը չէ նմանում քարեսախտակի ձեռապիրին:

«Ուրիմն նալզանդինք այդ բառերի խմաստին. զեկավարեցէք նաւը գէպ ի հիւսիս-արեւմուտք, քամին լսու է թոյլ է տալիս այդ փորձել:»

Երեք ժամից յետոյ, պահակը նշմարեց մի սաոցա-

լեռ, որի մօտ քաշ էր գալիս մի նաւ քայքայուած, մարդկիներով լի, որ նաւարկում էր զէպի լիվերպով և որի անցորդները ազատուելով բերուեցին Բրուգի նաւը նաւակներով:

Այն բռպէին, երբ այդ ազատուածներից մինը ոտքը դնում էր ազատարար նաւի տախտակամածի վրայ, Բրուգը դողաց և յետ քաշուեց խորսպէս զգացուած: Նա ճանաչեց այդ օտարականին, որին տեսել էր քարետափառկի վրայ գրելիս: Իսկոյն սպասմեց նաւապետին նոր զէպքը:

«Հաճեցէք գրել Steer to the north-west Խօսքերը այս քարետախտակին վրայ, ասաց նորեկին նաւապետը, ներկայացնելով նրան քարետախտակի այն երեսը որի վրայ ոչինչ գրուած չէր: Օտարականը գրում է պահանջուած խօսքերը:

«Լաւ, դուք վստան էք որ այդ ձեր սովորական ձեռագիրն է, ասում է նաւապետը, զարմացած որ երկու գրութիւններն եւս համանման են:

— Բայց չէ որ ձեր առաջ գրեցի: Միթէ այլ ես կարող էք կասկածել:

Պատասխանի փոխարէն նաւապետը դարձնում է քարետախտակը և ցայց է ատլիս միւս երեսը, օտարականը բոլորովին շփոթվում է տեսնելով երկու երեւների վրայ իր սեպհական ձեռագիրը:

«Արգեօք երազում տեսաք, որ գրում էիք այս քարետախտակի վրայ, ասաց գրովին նաւարեկուած նաւի նաւապետը:

— Ամենեւին ոչ, գոնէ ոչ մի յիշողութիւն չունեմ այդ մասին:

— Բայց ի՞նչ էր անում կէսօրին այս անցորդը, հարցրեց իր ընկերից ազատիչ նաւապետը:

— Շատ յոգնած լինելով, այս անցորդի քոնիը տա-

րաւ և որքան յիշում եմ, կէսօրից մի քիչ առաջ էր: Շատ շատ մի ժամկից յետոյ զարթնեց և ասաց ինձ նաւապետ, մենք հենց այսօր կ'ազատութիւնք»: Աւելացնելով, «Երազումն տեսայ որ մի նաւի վրայ եմ գտնվում և նա համառում է մեղ օգնութեան»: Նա նկարագրեց նաւը և նրա կազմակերպութիւնը և մեծ եղաւ մեր զարմանքը, երբ տեսնելով ձեր նաւելը զէպի մեղ, իմացանք նրա նկարագրութեան ձշգութիւնը:

Վերջապէս այդ անցորդը ասաց իր կողմից, «Ի՞նչ որ ինձ օտարոտի է թւում, այդ այն է, որ ինչ որ այս տեղ տեսնում եմ ինձ ընտանի է թւում և սակայն ես երբէք այս տեղ չեմ եղած»:

* * *

Սրանք բոլորը իրողութիւններ են:

Մեր ունեցած զիտողութիւնների ներկայ վիճակում բոլորպին յանդգնութիւն կը լինի գրանց բացատրութիւնը որոնել: Մեր հոգերանութիւնը շատ առաջ չէ զնացել: Շատ բաներ կան որոնք մենք ստիպուած ենք ընդունել առանց կարողանալու որ և է կերպով բացատրել: Ուրանալ ինչ որ չենք կարող բացատրել՝ կատարեալ անիմերութիւնն կը լինի:

Միթէ հազար տարի առաջ կարողանում էին բացատրել աշխարհի սիստէմը: Նոյն խակ այսօր կարողանում ենք բացատրել ձգողութեան ուժը: Բայց գիտութիւնը առաջ է ընթանում և նրա առաջդիմութիւնը անսահման կը լինի:

Արդեօք ճանաչում ենք մարդկային կարողութիւնների ամերող տարածութիւնը: Թէ բնութեան մէջ կան զօրութիւններ, գետ մեղ անձանօթ, ինչպէս էր, օրինակ մի գար առաջ ելեքտրականութիւնը, թէ տիեզերքի մէջ կան էակներ ուրիշ զգայարաններով և ուրիշ զօրութիւն-

ներով օժտուած — այդ մասին մտածողը մի վայրկեան անգամ չի կարող տարակուաել : Բայց նոյն խակ հոգեղբէն մարդք ծանօթէ է մեզ լիակատար կերպով :

Կան իրողութիւններ, որոնց իրականութիւնը ստիպուած ենք ճանաչել առանց կարողանալու որ և է կերպով բացատրել :

Բայց ի՞նչպէս, կ'ասեն մեղ, մի՞թէ կարող ենք մեր այս դրական գիտութեան և փորձառական միթօդի դարում ընդունել, որ մի մեռնող, կամ նոյն խակ մեռեալը, կարողանայ հաղորդակցութիւն ունենալ :

Սակայն ի՞նչ է մի մեռեալ :

Ամբողջ երկրագնդի վրայ, ամէն մի մանրերկրորդում մեռնում է մի մարդկային էակ, ուրեմն օրական մօտ ութսուն վեց հազար չորս հարիւր, տարեկան մօտ երեսուն և մի միջին կամ ամէն մի դարում աւելի քան երեք միջիարդ (հաղար միջին) մարդ : Տարը դարի կամ 1000 տարուայ ընթացքում, աւելի քան երեսուն միջիարդ դիակներ յանձնուել են հոգին, ընդհանուր շրջանառութեան համար, ջրի, գաղի և զանազան արտադրութիւնների ձեւով : Եթէ ինկատի առնենք մարդկային հասարակութեան նուազումը պատմական հասակներում, մենք կը գտնենք որ տամն հաղար տարիների կամ հարիւր դարերի ընթացքում ամենաքիչը երկու հարիւր միջիարդ մարդկային մարմին կազմուել են հոգից և օգից, չնչառութեան միջոցով և վերադարձել են այնտեղ : Թթուածնի, ջրածնի, բորակածնի և այլ այն հիւշէները, որոնք կազմել են այդ մարմինները, պարարտացըրել են հողը և վերադարձել են մթնողորտային շրջանառութեան :

Այս, երկրը, որուն վրայ մենք բնակում ենք, այսօր բաղկացած է մասամբ այն միջիարդաւոր ուղեղներից,

որոնք ապրել են այն միջիարդաւոր գործարանաւորութիւննից, որոնք ապրել են : Մենք ման ենք գալիս միք նախահայրերի վրայ, ինչպէս և ման կը գան մեր վրայ : Մտածողների ձականները, այն աչքերը որոնք դիտել են, պարել են, լացել են, այն սրտերը, որոնք սիրել են և տանջուել, այն բերանները, որոնք կրգել են սէր, վարդագոյն շրթունքները և մարմարինէ կուրծքերը, մարմարինէ երիկամունքները, աշխատողների բազուկները, պատերազմողների մկանունքը, յաղթուածների արինը, երեխանները և ծերերը, բարինները և չարերը, հարուստները և աղքանները, ամէն ինչ որ ապրել է, ինչ որ մտածել է հանգստանում է միեւնոյն հողի մէջ : Դժուար կը լինէր այսօր մի հատ քայլ անել մեր մոլորակի վրայ առանց մեռեալների ամիւնների վրայ ման գալու, գժուար կը լինէր ուտել և խմել առանց վերածնելու այն՝ ինչ որ արդէն հաղարաւոր անգամ կերուել ու խմուել է, զժուար կը լինէր չնչել առանց իրացնելու մեռեալների չունչը : Մարմնի բաղկացուցիչ տարերքը, քաղզուած են ընութիւննից, վերադարձել են բնութեան և մեղանից իրաքանչփերը կրում է իր մէջ այն հիւշէները, որոնք առաջ պատկանում էին ուրիշ մարմինների :

Լաւ ուրեմն, կարծում էք, որ հէնց այդ է ամբողջ մարդկութիւնը, կարծում էք, որ նա չէ թողել աւելի ազնիւ, աւելի մեծ, աւելի հոգեւոր մի բան, մեղանից ամէն մինը մի՞թէ տալիս է տիեզերքին, փշելով վերջին չունչը, միայն վաթսուն կամ ութսուն քիչո միս և ոսկը, որոնք կը լուծուին և կը վերագանան տարերքին : Միթէ մեզ կենացնացնող հոգին չէ միում այնպէս, ինչպէս ածխածնի, թթուածնի, երկաթի իրաքանչիւր հիւշէն : Եւ մի՞թէ այն բոլոր հոգինները, որոնք ապրել են, միշտ գոյութիւն չունին :

Մենք ոչ մի իրաւունք չունինք հաստատելու, թէ

մարդը բաղկացած է միայն հիւթական տարերքից և թէ մտածելու կարողութիւնը միայն նրա օրգանիզմի յատկութիւնն է : Ըսդհակառակը, մենք ամենաբանական պատճառներ ունինք ընդունելու թէ հոգին մի անհատական գոյացութիւն է և նա է որ կառավարում է հիւէները՝ մարդկային մարմինի կինուանի ձևու կազմակերպելու համար :

Այն լուսաւոր և գրեթէ ժպտացող պայծառութիւնը, որ երեւում է նոր մեռած մարդի դէմքի վրայ, պայծառութիւն, որ յաջորդում է հոգեւարքի անձկութիւններին իբրև խաղաղ երջանկութեան մի ճառագայթ, միթէ մեզ ցոյց չէ տալիս, որ այդ գերագոյն ժամկին հոգու վերջին տպաւորութիւնը բաժանման բոպէին եղել է լոյսի մի տպաւորութիւն և իբրև ազատութեան մի տեսիլք :

Ի՞նչ են լինում կամ ո՞ւր են գնում այն աներեւոյթ և անշօշափելի մասնիկները, որոնցից բաղկացած է եղել մեր մարմինը կեանքի ընթացքում. նրանք գնում են պատկանելու ուրիշ մարմիններին: Ի՞նչ են լինում նոյնապէս աներեւոյթ և անշօշափելի հողիները: Կարելի է կարծել, որ նրանք ևս վերստին մարմնանում են նոր օրգանիզմների մէջ, ամէն մինը ըստ իւր բնութեան, զօրութեան և նախատահմանութեան:

Հոգին պատկանում է պսիխիական (հոգեբանական) աշխարհն: Անտարակոյս, երկրի վրայ կայ հոգիների անհամար թիւ, որոնք դեռ ծանր են, կոպիտ, հաղիւ բաժանուած նիւթից, անընդունակ ըմբռնելու մտաւոր իրականութիւնները: Բայց կան և ուրիշներ որոնք ապրում են ուսումնասիրութեան մէջ, պսիխիական կամ հոգեւոր աշխարհի մշակման մէջ:

Այդ տեսակ հոգիները կարող են բնաւ բանտարկուած չը մնալ երկրի վրայ և նրանց ճակատագիրն է ապրիլ ուրանական (կօսմիական) կեանքով:

Ուրանական հոգին ապրում է մինչեւ անգամ իր երկրային մարմնացումների ժամանակի, բացարձակի և աստուածայինի աշխարհի մէջ: Նա իմանում է, որ ընակվելով հանգերձ երկրում, ապրում է իրողապէս, երկնքի մէջ և թէ մեր մոլորակը, երկնքի մի աստղն է :

Ո՞րն է հոգու բուն բնութիւնը, որո՞նք են նրա արտայայտման կերպերը, ե՞րբ նրա յիշողութիւնը դառնում է մշտական և պահպանում է արդեօք հաստատութեամբ գիտակացական համանմանութիւնը, ի՞նչ տեսակ ձեւերով և ի՞նչ տեսակ նիւթերից բաղկացած կարող է ապրիլ. ո՞րքան տարածութիւն կարող անցնիլ, ո՞րն է այն մտաւոր ազգականութեան կարգը, որ գոյութիւն ունի միեւնոյն սիստեմի զանազան մոլորակների մէջ, ո՞րն է այն արարչագործ զօրութիւնը, որ սերմանում է աշխարհները, ե՞րբ կարող ենք հալորդակցութեան մէջ մտնել դրայի հայրենիքների հետ, ե՞րբ կը թափանցենք ճակատագրի խորին գաղանիքը: Դրանք գաղանիքներ են և այսօր անցայտ: Բայց երկելուայ անձանօրը վաղուայ նօմարտուրիւնն է :

Պատմական և գիտական տեսակէտից բացարձակ կերպով անհերքելի մի իրողութիւն է հետեւեալը. բոլոր դերում, բոլոր ազգերի մէջ և ամենակերպ կրօնական երեւոյթների ներքոյ, անմահութեան գաղափարը տրուած է անխոցելի կերպով մարդկային խղճմանքի խորքում: Դաստիարակութիւնը տուել է նրան հազար տեսակ ձեւեր, բայց չէ հնարել նրան:

Այդ գաղափարը, որ անկարելի է արմատախիլ անել, գոյութիւն ունի ինքն ըստ ինքեան: Ամէն մի մարդկային էակ, աշխարհ գաղով, բերում է իր հետ, աւելի կամ նուազ անորոշ ձեւով, այդ մտերիմ զգացումը, այդ ցանկութիւնը, այդ յոյսը :

Սակայն իմացական կեանքէն զատ, որուն մասին բաւական երկար խօսեցանք, մեր մէջ կը գտնենք նաև կրօնական բնութիւն :

Աշխարհի վրայ ապրող մարդկութիւնը որոշ բնադրաներ ունի կրօնական կեանքի հանդէպ : Այս բնադրները ինքնինքնին կ'արտայայտեն նախ, և տիեզերականորէն պատասխանատութեան կամ պարտականութեան զգացումով :

Ինչո՞ւ համար ես ինձի պարտականութիւն սեպէի հեմարիտն ընել: Որքան խորապէս կ'սկինք վերուծել այս հարցը այնքան բացորոշ ու նշանակալից կը գտնենք պատասխանատութեան այս զգացումը իրեւ անուրանալի իրութիւն :

Յաճախ անոր վրայ խօսուած է իրը խղճմտանք: Եւ սակայն ան սոսկական զգացումէն աւելի բան մ'է, կապակցութիւն մ'է, միացնողշղթայ մը:

Մարդկութիւնը մամնաւոր օրէնքներու հպատակելու և որոշ սկզբունքներու համաձայն ապրելու պարտականութեան ներքեւ կամ անոր կապուած կ'զգայ ինքնինք, և կը թուի թէ պարտականութեան այդ զգացումը մեզ կը միացնէ բանի մը, որ մեր շուրջ տարածուող նիւթական աշխարհէն բարձր է:

Շատ անգամ պարտականութեան այս զգացումը մեր շահերուն տրամագօրէն հակառակ ուղղութեան մը կ'առաջնորդէ մեզ, մակերեսային կամ նիւթական տեսակէտէ քնննելով ինդիրը: Պարտականութեան զգացում մը կ'առաջնորդէ մարդկի գոհելու իրենց ստացուածքն ու անձը, տանջելու զիրենք, թողերու իրենց կինն ու զաւակները որպէս զի ցրտահար, անսուազ մեռնին, և յաճախ վրայ տալու նոյն իսկ իրենց կեանքը, և այս բոլորը՝ իրենց կոյք բնապդական այն զգացումին հետևանքով, որ իրենց կ'ըսէ այսպէս կը պարտին:

Կրօնական բնութիւնը ինքնինք կ'արտայայտէ նաև ուրիշ ուղղութիւններով: Մարդիկ բոլոր դարերու մէջ վնասած են Աստուած մը: Անոնք պարտականութիւն զգացումը արտայայտած են հաւատալով թէ գոյութիւն ունի էակ մը որուն հանդէպ իրենք երախտապարտ էին: Այդ հաւատաքին համաձայն ալ ապրած են: Եւ այսպէս, ամենահին դարերէ ի վեր, և մարդկային կեանքի ամենանախնական աստիճաններուն վրայ գտնուող մարդիկ Աստուածոյ վնասուտուքով ապրած են միշտ: Այդ վնասուտուքը երբեմն շատ անկատար ու ապարդին եղած է, սակայն խուզարիստիւն ըլլայէ դաղրած չէ երբէք:

Սակէ զատ, շատ հին ժամանակներէ սկսած մարդիկ մահէն անդին գոյութիւն ունեցող կեանքի մը յոյն ունեցած են միշտ: Այս յոյսը երբեմն փափաքէն ծնունդ առած է: Երբեմն ալ ապրելէ դաղրելու տեսչը զօրաւորագոյն եղած է: Սակայն անմահութեան հաւատաքը ներքին ուժ մ'է զոր կրնանք տիեզերական անսուանել:

Այս հաւատաքը շատ մը պատճառներով ու ապացոյցներով զօրացած է, և սակայն այս ամէնէն վերջ անոր հիմը բնապդական է: Մարդ մը, որ կը կենաց իր եղրօրը քով, և կը տեսնէ կեանքն ու անհատականութիւնը անոր մէջէն բացակայած, իսկոյն կ'ունենայ ան հզօր տպաւորութիւնն ու հաւատաքը թէ ան գոյութիւն ունենալէ դաղրած չէ, այլ կը շարունակէ կեանքը ուրիշ մժնողրտի մը ներքել⁽¹⁾:

×

Այս գլուխին մէջ պարզուած իրողութիւնները կրկին աչքէ անցնենք: Առաջին անգամ մեր մէջ կը գտնենք շատ

(1) Mr. Riggsի այս յայտարարութիւնը, որ միայն իր հաւատաքը չէ, ինչպէս կ'ըսէ ինք, զրեթէ ամբողջական նմանութիւն մը ունի հռչակառը ու հանճարեղ ֆլամմարինի տեսութեանը հետ զոր յիշատակած ենք արդէն:

սերտ կապակցութիւն մը մեզ շրջապատող աշխարհն հետ ,
որմէ կ'առնենք մեր մարմինը և այս մերձաւորութիւնը ,
սերտ կապակցութիւնը կ'առաջնորդէ շատերը յայտաբարե-
լու թէ մենք մեր շուրջ գանուող տիեզերքին մէկ մասն
ենք պարզապէս , թէ մարմինը մեքենականութիւն մ'է
կազմուած ու գործարանաւորուած նվաթով , որուն հետ
այնքան ընտանի ենք , և թէ այդ մարմինը մասնաւոր
ժամանակաշրջանի մը մէջ միայն կ'ապրի , կը գործէ , կը
խորհի և յետոյ իր նախկին տարրերուն կը վերածուի :

Սակայն անհատականութեան բնազդական յայտնու-
թիւնը կամ յայտարարութիւնը , նիւթական ու զգայական
աշխարհէն վեր բարձրանալու ճգնող մտքին հիանալի ու-
ժերը , նկարազրի ու անհատականութեան զօրութիւնը ,
որ կ'առաջնորդէ մեզ ճանչնալու մեր և ուրիշներու մէջ
մարմինէ վեր բան մը , — այս բոլորը կը միանան մտացի
մարդուն ըսել տալու , « Ես մարմին չեմ , իմ մարմինս իմս
է , բայց ես անիկ աւելի բան մ'եմ : »

Եւ ենթագիտական մՏի , նիփնորիզմի ուժին , հե-
ռազգայուղութեան ու ոգեհարցութեան երեւոյթներուն յա-
ռաջ բերած ներչչութիւններու և ազդումներու բներե-
ւոյթները մեզի կուտան այն անդիմապրելի հաւատքը , թէ
միաքը վերապանցօքէն բարձր և անբազդատելիօքէն անկախ
ու ազատ է քան այն պարզ մեքենան զոր կը տեսնենք
ու կ'զգանք ամէն օր :

Եւ վերջապէս , մեր մէջ գանուող կրօնական բնու-
թիւնը բարձրաձայն կը յայտարարէ թէ մենք մարմին չենք ,
այլ հոգի , և թէ մենք յարաբերութիւն մը , կապակցու-
թիւն մ'ունինք բարձրագոյն հակի մը հետ , և թէ այդ
յարաբերութիւնն ու կապակցութիւնը գոյութիւն ունին ոչ
միայն զիրենք վնասողներուն , այլ ամբողջ մարդկային
ցեղին համար :

Բարեշրջական վարկածի այս բայցարութիւնը յատ-

ցատրէ մարմինն զարգացումը : Այդ վարկածով կը բա-
ցարուի նաև մտքին ու նկարազրին զարգացումը :

Թէ վերջին խօսքը անորն է կամ ոչ , յետոյ սկսի
տեսնենք : Սակայն իթէ նոյն խկ ամբողջ մտաւորական
ու հոգեկան կեանքը մեկնենք բարեշրջականի մը անսա-
կէտէն , ասկաւին մենք պիտի գանենք թէ վերը պար-
զուած իրողութիւնները կրնան բայցարուիլ միայն իրենց
բոլորին ետև կեցող իրականութեան մը հիմնի վրայ : Բա-
րեշրջութեան վարկածին համաձայն թոքերը կենդանիներու
մէջ զարգացած են , որովհետեւ չնչուերու պատրաստ օդ կար ,
և օդին հակազդեցութիւնը թոքերուն վրայ , յառաջ բերած
է կաստարեալ թոքի մը զարմանալի զարգացումը : Աչքը գո-
յութիւն ունեցած է , որովհետեւ կենդանին լոյմի մէջ ասլրած
և զայն գործածերու պէտքն ունեցած է , և հետեւալար
մասնաւոր կեղրոնի մը մէջ լոյսը յառաջ բերած է աչքը :

Բարեշրջական վարկածի այս բայցարութիւնը յատ-
կայներով մեր նիւթին , կը ունք , կրօնական բնութիւնը ,
այսինքն բարձրագոյն էակի մը հանդէպ պարտականու-
թեան զգացումը երեւան եկած է մարդկային յառաջի-
մութեան գարերու ընթացքին , որովհետև զոյուրիսն ու-
նե՛ր այսպիսի հակ մը , որուն հետ մասնաւոր յարաբե-
րութեան մը մէջ ըլլալու պէտքն զգաց մարդը :

Այս կարգի կարողութիւններ և հակամիաւութիւններ ,
ինչպէս կրօնական բնութիւնը , առանց պատճառի չէ որ
զարգացած են : Եւ հակագիտական պիտի լլար ևնթադ-
րել թէ այս ամբողջ էութիւնը , որ անձ կը կոչենք , իր
իմացական , բարոյական ու կրօնական տարրերով միասին
պատրասնքի մը հետեւութիւնն է :

Ես կամ , և զիտեմ թէ ես կամ . ես կը պարտիմ , և
գիտեմ թէ կը պարտիմ , կը զգամ թէ պարտաւորութիւն-
ներ ունիմ հանդէպ Աստուծոյ մը , որ իրական է , և Որուն
ինամքին ներքեւ կ'ապրիմ ես :

ԲԱՆԱԿԽՈՍՈՒԹԻՒՆ IV.

Տիեզերքի ու մարդկային անհատականութեան նկատ-
մամբ իրողութիւններ ունինք հիմայ մեր առջև : Իմաստա-
սիրութիւնը այս իրողութիւններուն վրայ կը հաստատէ իր
գորութիւնը :

Հիմայ քիչ մ'աւելի մանրամասնօրէն պիտի քննենք
փիլիսոփայական դրութիւնները որոնց համաձայն մարդկի
ջանացած են պատասխանել հետեւեալ հարցման : «Այս
տեսանելի տիեզերքէն զատ ուրիշ ի՞նչ գոյութիւն ունի» :

Կարելի է դիտողութեան առարկայ ընել շատ մը հե-
տաքրքաշարժ վարկածներ, որնք կարեւորութեան տե-
սակէտէ երկրորդ աստվճանի մը վրայ կը գտնուին, ինչպէս
գոյութիւնը շատ մը հոգիներու, հրեշտակներու, դեւերու
եալին :

Սակայն հիմնական հարցը, որ կը համագրաւէ մեր
ուշադրութիւնը այս բոլորէն աւելի, Աստուծոյ, Սնոր
գոյութեան և աշխարհի հետ Սնոր յարաբերութեան
հարցն է :

Տիեզերքի և մարդկային կեանքի մէջ հոգեկան գո-
յութեան ապացոյցները նկատած ըլլալով, մնանք կ'անցնինք
հետեւեալ հարցումին . . . ի՞նչ է Աստուծ, եւ ի՞նչ է Անոր
յարաբերութիւնը տիեզերի հետ :

Ընդհանուր կերպով, հինգ գլխաւոր պատասխաններ
արուած են այս հարցումին, թէև այս հինգ պատաս-
խանները կարելի է անսահմանօրէն բազմապատկել, նայե-
լով տեսութեան և ըմբանումի այն զանազան ձևերուն ու
կապակցութիւններուն, որոնք գոյութիւն ունեցած են
իմաստասէրներու մտքին մէջ :

Առաջին պատասխանը որ նկատի պիտի առնենք
նիւթապաշտութեան (materialism) կողմէ արուածն է :

Նիւթապաշտը կը յայտարարէ թէ չկայ այս տիեզերքի
մէջ գոյութիւն ունեցող որ և է ուրիշ բան, նիւթեն եւ
ուժեն զատ :

Շատեր նիւթապաշտական տեսութեան ծայրահեղու-
թեան չեն երթարևենքինքնին կը կոչեն չգիտականներ, որոնց
սովորական յայտարարութիւնն այն է թէ Աստուծ չկայ :

Թէև անսախորժ կը հնչեն այս բառերը, սակայն նիւ-
թապաշտական իմաստասիրութիւնը շատ ընդարձակ խա-
րիսխի մը վրայ կը կենայ, և ինքն իր մէջ ամբողջական
ու գոհացուցիչ է :

Եթէ ընդունինք այն նախազրեանները (premise) ո-
րոնց վրայ նիւթապաշտութիւնը կը հիմնէ իր փիլիսոփա-
յութիւնը, հետեւութիւնը շատ յատակ ու գօրաւոր պիտի
գտնենք :

Նիւթապաշտութեան նախազրեանները հետեւեալներն
են. թէ մեր ծանօթութիւնները կախում ունին մեր զգա-
յարաններէն, թէ մնանք իրեւ իրականապէս գոյութիւն
ունեցող բաններ կրնանք սեպել միա'յն անոնք որոնց գո-
յութիւնը կը յայտնին մեզի մեր զգայարանները: Ուրիշ
խօսքով, ինչ որ մեզի համար տեսանելի կամ առարկա-
յական է, իրական է, և միայն այդշափը :

Այդ հիմն վրայ, այն հետեւութիւնը, թէ Աստուծ
չկայ, շատ բանաւոր կը թուի: Սակայն քննենք վայր-
կեան մը թէ ամբողջ գրութիւնը ի՞նչ սիսալ խարիսխի վրայ
հիմնուած է: Ի՞նչ են մեր զգայարանները: Երբ մարդ իր
դիրքին ու արժանիքին գիտակցութիւնով կը գիտէ ինք-
զինք, կը տեսնէ իր զգայարանները երկրորդական աստի-
ճանի վրայ :

Ճշմարիտ է թէ մեր ամենօրեայ փորձառութիւնը մեր-
տորէն կապուած է մեր զգայարաններուն հետ, բայց մեր

վերջին բանախօսութեան մէջ ներկայացուած շատ մը ի-
րողութիւնները կ'առաջնորդեն մեզ յայտարարելու թէ մեր
զգայարանները մեզի կուտան մեր ծանօթութիւններու մէկ
մասը միայն, և թէ այդ մասը մեր իմաստասիրութեան
խարիսխը պէտք չէ որ կազմէ, այլ անոր վրայ կառու-
ցուած վերնամաս մը, հատուած մը:

Անհատականութիւնը առաջինն է, զգայարանները
երկրորդական (1) :

Ի՞նչ որ ալ ըլլայ արդիւնքը կամ հետեւութիւնը մեր
ուսումնասիրութեան ու հասալուսութեան, մեր միաքը
մէկնակէտն է:

Հոս նիւթապաշտը ինքիննք կը գտնէ շատ հակասա-
կան կացութեան մը մէջ: Ան կը վստահի, կը հաւատայ
իր մտքի գործունէութեան կամ ընթացքին, սակայն կ'ան-
դիտանայ թէ իր միտքն է մէկնակէտը այս բոլոր ընթացք-
ներուն ու գործունէութեան: Երբ միտքը, անհատակա-
նութիւնը մեզի մէկնակէտ կ'ընդունինք, նիւթապաշտու-
թեան որ և է հիմ չմնար ինքիննք հաստատելու համար:
Եւ նիւթապաշտութեան կողմէ իր իրականութիւն արուած
բացարութիւնները բոլորն ալ կը խորսակուին այն վայր-
կեանին երբ մննք կը փորձենք մտքին վերապրել այն օ-
րէնքները որոնք կը թուին կառավարել տիեզերքը:

Մեր միակ պատասխանն է նիւթապաշտութեան ես
կամ և կը կամիմ:

Մեր իմաստասիրութեան համար միաքը մէկնակէտ
ընդունելէ յետոյ, մննք տակաւին քանի մը խօսքեր պի-
տի ունենանք ըսկիք այս մասին, քիչ վերջ:

×

(1) Լաւագոյն է կրկին աչքէ անցնել նախորդ էջերու մէջ պարզուած
ֆլամարիոնի տեսութիւնն այս մասին, բաղդատութիւն մը ըլլած ըլլալու և
լաւագոյն տեսութիւն մ'ունենալու համար այս ուղղութեամբ: Ս. Կ. Ռ.

Փիլիսոփայութեան երկրորդ պատասխանը արուած է
համայնասուածութիւնը (pantheism), երկրորդ՝ ոչ թէ
ժամանակագրական տեսակէտով, որովհետեւ pantheismը
ամենահին փիլիսոփայութիւններէն է, այլ որովհետեւ նիւ-
թապաշտութեանէ վերջ կուզայ տրամաբանական կարգով
այն հաւատաքը թէ Սատուած տիեզերքի մէջ է ճշշտ այն-
պէս, ինչպէս կեանքը ծառին մէջ է, թէ այս մնծ զրու-
թիւնը որ մննք մեր չուրջ կը տեսնենք, ամբողջապէս
զարդացած, կատարելագործուած զրութիւն մ'է, որուն
համար իրաւացիօրէն կրնան ըսել շատեր:

— Այս սիեզերի Ասուած է:

Մենք նկատի պիտի ամննք ամենամիշտ ու ամե-
նախիստ կերպով սահմանուած համայն ասուու-
ծութիւնը:

Իր ամենասսեղմ ասումին մէջ համայնասուածեանին
Ասուուծը միտք մը չէ և միտք չունի: Անոր Ասուուծը
կամք չունի, ինքնագիտակցութիւն չունի, պարզապէս
էութիւն մ'է, որ իր զարդացումը յառաջ կը տանէ հա-
մաձայն ըսուն իր գրութեան կատարելութեանը: Անոր Աս-
ուուծը անսանձնական է:

Այս իմաստասիրական զրութիւնն պատասխանել այն-
քան հեշտ չէ, ինչպէս կրնայ ենթագրուիլ առաջին տե-
սութեամբ: Մարդկային ցեղի մտքին վրայ մնծ տիբապե-
տութիւն մ'ունեցած է համայնասուածութիւնը, և շատ
մը խորսունկ մտածողներ զայն ընդունած են իր իրենց
փիլիսոփայութիւնը:

Իր եղանակաւորուած ու բարեփոխուած ձեւին մէջ
համաստուածութեան գաղափարը կրնայ շատ մօտ գալ
ճշմարտութեան, սակայն զուտ համաստուածութիւնը
միսալ մը կը գործէ երբ տիեզերքի մաքին կ'ընծայէ գոյու-
թեան այնքան նեղ սահմաններ, կը զրկէ զայն գործնա-
կան, իրական ազատութենէ, իմացականութենէ և գոր-
կան,

ծունչութենէ, որոնց գոյութիւնը մենք մեր անձին մէջ իսկ կը նշարենք:

Տիեզերքի մաքին համար անանձնականութեան վճիռը
առաջին տեսութեամբ շատ ընդարձակ հայեացք մը կրնայ
թուիլ, բայց երբ կը բաղդատենք ծառի մը կեանքը
մարդու մը կեանքին հետ, այն ատեն կը հասկնանք ան-
ընական սեղմութիւնը այն ըմբռնումին, զոր մեղի կը ներ-
կալագնէ համաստուածեանը՝ Աստուծոյ նկատմամբ:

Ինչ ալ որ ըլլայ այդ միտքը, անոր մասին կազմուած այս տեսութիւնը սխալ է. մնդի համար անըմբոնելի է միտքը առանց ինքնապիտակցութեան ու կամքի, և մենք իրաւունք չունինք ենթագրելու թէ այսպիսի բան մը կրնալ գորութիւն ունենալ:

Զենք կրնար փաստել թէ ան գոյութիւն չ'ունի, սա-
կայն համաստուածեանը փորձառութիւնով վճռուած հա-
ւանականութիւններու միջնորդար կ'անտեսէ, երբ պնդէ
թէ Աստուած գոյութիւն ունի, կ'ապրի, բայց առանց
ինքնագիտակցութեան կամ կամքի:

X

Երրորդ բացատրութիւնը կուտայ deism ը:

Այս փիլիստիվայութիւնը կ'ընդունի Աստուծոյ գոյութիւնը իրեւ անձնաւորութիւն և իր Արարիչը աշխարհի ու տիեզերքի, ասկայն չընդունիր թէ մարդկային կեանքը ու գոյութիւնը կրնայ որ և է կապակցութիւն կամ յարաբերութիւն ունենալ այս Աստուծոյն հետ :

Deiet þín **Աստուածը** հեռակայ, բացակայ Աստուած
մ'է: **Այդ** Աստուածոյն գոյութիւննը հաւատալու միակ պատ-
ճառը deistը կը զտնէ ախեղերքի մէջ յայտնուած այն ա-
պացոյնիքուն մէջ, որոնք կը յայտնին իրեն թէ կայ միտք
մը, որ ստեղծեց այդ ախեղերքը առաջին անգամ:

Այս փիլիսոփայութիւնը այնքան տարածուած է,

սակայն մնե տեղ գրաւած է ասկէ հարիւրաւոր տարիներ
առաջ Անդղիոյ մէջ ապրող կարգ մը Քրիստոնեայ առաջ-
նորդներու մտքին մէջ :

իր իմաստասկիրութիւն և իր կեանքի բացատրութիւն Deismը նիւթապաշտութենէն շատ քիչ կը տարբերի :

ինձի համար այնքան մեծ կարեւորութիւն չունի թէ
նիւթը և ուժը, որոնք կը տիրապետեն իմ շուրջու, առա-
ջին անգամ ստեղծուած են կամ գոյութիւն ունեցած ա-
ռանց արարչագործութեան, որքան որ են համոզուած
մնամ թէ այդ Արարիչը հիմայ տիեզերքի մէջ շրջնէր կամ
չգործէր:

Deismը համաստուածութիւնան ծայրահեղութիւնը, և
մասնաւոր ուսումնով մը, մանաւանդ հակագարձ ըմբան-
դութիւնն մը, յեղափոխութիւն մ'էր այդ փիլսոփայու-
թիւն դէմ: Սակայն ան համաստուածութիւնն միալ կող-
մերը մերժելու առեն մերժած է նաև անոր մէջ պարու-
նակուած ճշմարտութիւննը և դարձած է մեռած փիլսո-
փայութիւնն մը:

Զորբորդ փիլսոփիայութիւնը երկաստուածութիւնն
(dualiom) է : Նախապէս սակայն անհրաժեշտ կը սեպէնք
յայտարարել թէ երկաստուածութեան գաղափարը երբէք
ամբողջապէս ընդունուած և մտացի ու գոհացուցիչ կեր-
պով մը զարգացուած զրութիւն մը և լած չէ այնպիսի
անձնաւորութիւններու կողմէ որմնք կարող էին հիմնել
իմաստավիրական զրութիւն մը :

Կրկնաստուածութիւնը իր ամէնէն զօրաւոր կու
գտած է աննաց մէջ որոնք չեն կրցած հասկնալ բնական
օրէնքը և այդ պատճառով խարսած են աշխարհի մէջ
երեւութափս գոյութիւն ունեցող հակասութիւնէն ու կա-
տաղի պայքարէն :

Կրկնաստուածութիւնը այն իմաստափրութիւնն է որ կը պնդէ թէ հոգեկան երկու ուժեր կան որոնք կը տիրեն այս աշխարհի վրայ, բարի և չարի զօրութիւնները, թէ այս երկուքը իրաբու հետ տեւական պայքարի մէջ են, և երբեմն մին ու երբեմն միւսը կը յաջողի աշխարհի պատմութեան մէջ մասնաւոր գէպք մը յառաջ բերելու կամ կառավարելու: Կրկնապաշտը կրնայ յուսալ թէ վերջապէս չարին ուժերը պիտի պարտուին, սակայն պէտք է աւելցնել որ անոր իմաստափրութեան խարիսխը կը կազմն հետեւեաները, թէ չարին ուժերը գերազանցապէս զարգացած են և մասնաւոր տեսակէտով մը՝ բարի ուժերուն հետ հաւասար աստիճանի վրայ կը գանուին:

Կրկնապաշտութեան վարկածը իր ամենազօրաւոր փաստը կը գանձ աշխարհի վրայ գանուող չարի մեծ առեղծուածին մէջ:

Ինչո՞ւ որ և է չար բան կը նշմարուի աշխարհի մէջ, եթէ աշխարհ կը կառավարուի բարի Աստուծոյ մը կողմէ:

Կրկնաստուածութիւնը իր զօրեղ կրուանն ունեցած է Քրիստոնէութեան մէջ: Շատ մը Քրիստոնեայ իմաստասէրներ հին ժամանակներէ սկսելով, կրկնաստուածեաններ եղած են, և գանուած են այնքան յառաջացած կրկնապաշտ քարոզիչներ, որոնք աւելի շատ հաւասարցած են սատանային քան Աստուծոյ:

Սակայն տիեզերքի գրական իրողութիւններուն մտացի ուսումնափրութիւնը մեղի կը ցուցնէ թէ կրկնաստուածութեան վարկածը չի կրնար ճշմարիտ ըլլալ: Տիեզերքը մէկ է: Իր զարգացումը ներդաշնակ եղած է, և իր յառաջդիմութիւնը հիմայ ալ կատարեկապէս ներդաշնակ է, բացառութիւնէ մը զատ, որ մարդկային նկարագիրն է, և այդ նկարագիրը շատ աւելի գիւրութեամբ կրնայ մեկնուիլ մարդկային անհաստականութեան խարիսխն՝ քան չար արարչի մը հիմն վրայ:

Կրկնաստուածութիւնը գիտունին փիլսոփիայութիւնը չէ:



Ամենէն վերջը տրուած պատասխանը այս հարցումն, որուն վրայ պիտի կեղարնացնանք մեր ուշադրութիւնը միւս բոլորէն աւելի, աստուածագուանութիւնը կամ միաստուածութիւնն է (theism): Բայց անոր քննութեան սկսէլ սուաջ պէտք է վիանալ թէ theism ը (Աստուածեանութիւնը) այնպիտի եզր մը կամ սահման մ'է որ իր մէջ կը բովանդակէ իմաստափրական բազմաթիւ ու զանազան մեխանկէտեր:

Սակայն theism ի հիմնական գաղափարն այն է թէ տիեզերքի ևսեւ ու անոր մէջ, մէկ ծայրէն մինչեւ միւսը գոյութիւն ունի անձնաւորեալ հոգի մը, որը Աստուած կը կոչնաք, թէ տիեզերքը կարգաւորուած, կանոնաւոր զրութիւն մ'է իր ինամքին ներքեւ, թէ մարդկային կեանքը իր խորհուրդի մէկ արտայացութիւնն է, իր նպաստակին համաձայն զարգացած և իրմով անձնապէս՝ կառավարուած, թէ այս Աստուածը որ և է կերպով զատուած չէ տիեզերքէն, ինչպէս deist ը կը յայնէր, ոչ ալ իր գործունէութեան մէջ զինք ընդմիջող կամ իրեն հետ պայքարող ուժէ մը կը չեղոքանայ, ինչպէս կ'ընդունէր կրկնաստուածութիւնը, այլ, թէ Ան միակ գերիշան ու տիրապետող զօրութիւնն է որ սոնզած է ու յառաջ կը տանէ այս մեծ զրութիւնը որ մենք կը կոչենք տիեզերք:

Տիեզերքի ուսումնափրութեան մէջ մենք արդէն նկատեցինք կարգ մը պատճաններ որոնք կ'առաջնորդէին մեզ հաւատալու թէ գոյութիւն ունի այսպիտի էակ մը: Մարդկային անհաստականութեան ուսումնափրութեան միջոցն մենք գտանք անձնաւորեալ գոյացութեան մը հաջոյն մենք անձնաւորեալ էակ մ'է:

Իր անձնաւորութեան և տիեզերքի հետ իր յարաբերութեանը նկատմամբ theismի լսելիքները շատ ընդարձակ տեղ մը կը գրաւեն։ Theismը (Աստուածադադաւանութիւն) գործնականապէս կրնայ բովանդակել բոլոր այն ձմարտութիւնները որոնք կը պարունակուին թէ համայնաստուածութեան և թէ deismի մէջ։

Այս ձմարտութիւններուն մէջ Աստուծոյ նկատմամբ եղած մասը երկու կարգի կրնանք բաժնել, նախ, Աստուած աշխարհի ու տիեզերքի մէջ է (immanent), այս ինքն, աշխարհի ու տիեզերքի ամբողջ ընթացքին մէջ Ան գործոն է և ինչ որ մենք բնական օրէնք կը կոչենք, պարզապէս իր կամքին ունակութիւնն է, նաև նիւթական գոյութեան ամբողջ սահմանին մէջ չի պատահիր երբեք որ և է բան որ արտայայտութիւնը չըլլայ իր խորհուրդին և կամ յառաջ չտանէ զայն։ Զգողութեան օրէնքը, մաթեմաթիքի, շարժման, լրյափ, ելեքտրականութեան, ինչպէս նաև աճումի, կեանքի, զիտակցութեան, իմացականութեան օրէնքները բոլորն ալ իր յարազգեցիկ խորհուրդին ու կամքին նիւթական ձեւերու մէջ յայտնագործութիւններն են պարզապէս, և գիտունը սկսած է մերձենալ այն կէտին, ուր ան պիտի կրնայ հաւատալ թէ նիւթը ինքնին վերածուած իր ամենաավարդ եղբերուն, կրնայ ցուցուիլ կամ նկատուիլ պարզապէս իրը Աստուծոյ մտքին մէկ գործունէութիւնը։

Երբ հւալները, որոնք անբաժանելի նկատուած էին, այսներու (ion) կը վերածուին, և այսներն ալ ապացուցուած է որ ինքնին գոյութիւն չունին, այլ ուժի պարզ ցուցումները կամ յայտնութիւններն են, ուրեմն, շատ կարծ միջոց մը միայն կը մնայ վիտունին հաւատաքը առաջնորդելու այն զիտակէտին, ուրկէ ան պիտի տեսնէ թէ նիւթը պարզապէս արտայայտութիւնն է Աստուծոյ մասնաւոր խորհուրդներուն։

Հիմայ չենք կրնար ըմբռնել այս խորհուրդը, և սակայն աս այն զիծն է, որուն վրայ ամենասուր մտածողները ինչպէս նաև ամենէն զգուշաւոր և ուշադիր փորձողները՝ հետազօտութիւններ կը կատարեն նիւթին իրական գոյութիւնը ձգելու համար։

Մինչև հու մենք համաստուածեանին տեսակէտով զբաղած ենք։ Համաստուածեանին հետ մենք ալ կ'ըսմնք թէ բոլոր այս բանները որ մենք մեր շուրջը կը տեսնենք, Աստուծոյ գործունէութիւնն են, և ոմանք կրնան նոյն խալ աւելի առաջ երթալ յայտարարելու թէ, այս ամէնը որ մենք կը տեսնենք, Աստուած է։

Սակայն Աստուածեանը (theit) Աստուծոյ վերաբերմամբ եղած ձմարտութիւնը կը տեսնէ նաև ուրիշ տեսակէտ մը։ Բնդունելէ վերջ թէ Աստուած աշխարհի մէջ է (immanent), ան կ'աւելցնէ տակաւին թէ Աստուած նաև աշխարհէն դուրս կամ անկէ վեր ալ գոյութիւն ունի, թէ Ան սահմանափակուած չէ այս տիեզերքին մէջ այլ թէ Անոր գոյութիւնը տիեզերքին բարձր կամ աւելի է, ինչպէս մարդուն միաքը իր մարմինէն աւելի է։

Նախորդ բանախօսութեան մը մէջ մենք ըսինք թէ մարդուն ինքնազիտակցութիւնը և անհատականութիւնը զինք այնպիսի գիրքի մը վրայ կը դնեն, ուր ան կրնայ խօսիլ իր մարմինն, ուղեղին, մտքին վրայ, և յեսոյ այս բոլորը տարազրելէ կամ անզիտանալէ վերջ կրնայ ըսել «Ես եմ!»

Նոյն կերպով, շատ մը բաներու մէջ, աստուածեանը կը պնդէ թէ Աստուած կը նայի այս աշխարհին՝ իրը իր մարմինն վրայ, զայն կառավարող օրէնքներուն կը նայի, իրը իր խորհուրդներուն, կրնանք ըսել, իրը իր մտքին։ Եւ տակաւին, աստուածեանը կ'աւելցնէ իր փիլատիայութեան ամենահիմնական ձմարտութիւնը, թէ Աստուած այս բոլորը անտեսելով, այս բոլորէն վեր՝ կրնայ ըսել,

«Ես եմ,» այսինքն, Աստուծոյ անձնաւորութիւն ինքնաւ գլուխութիւնը, ինքնաւդործնութիւնը աստուածեանին համար հիմնական ճշմարտութիւն մ'է :

×

Այս հինգ վելիսովիայութիւններէն ո՞րը ամենին մօտ կուգայ բացատրելու բոլոր այն իրողութիւնները որոնք գլուխական հետազոտութիւններն ու մարդկային փորձառութիւնը մեր առջև կը պարզեն :

Բոլոր այս իմաստավիրութիւններուն չուրջ կատարուած ուշադիր և անկողմնակալ ուսումնասիրութիւն մը և բաղդատութիւն մը, նժարը ոչ թէ միայն պիտի դարձնէ Աստուածագաւանութեան (theism) կողմը, այլ նաև զայն պիտի ցողնէ իր համապարփակ ճշմարտութիւն։ Տիեզերքի համար արուած միւս բացատրութիւններէն և ոչ մին բոլոր իրողութիւններուն կը պատշաճի։ Նիւթապաշտութիւնը միակողմանի է, համայնասոսուածութիւնը, մեր մտքերուն մասին նշմարուած իրողութեանց կը հակառակի, deismը (բացակայ Աստուծոյ գաղափարը) կենաքի առեղծուածներէն և ոչ մին կը լուծէ, կրկնաստուածուառութիւնը հակա-դիտական է, սակայն աստուածեանութիւնը համար (theism) կը չօշափէ ամէն կէտ և դո՞ւացուցիչ կերպով կը պատասխանէ բոլորին։

Ի՞նչ է աստուածեանին Աստուածը։ Աստուածեանը ո՞րքան ծանօթութիւն կրնայ ունենալ Անոր մասին։

Մինչև հիմայ արուած ալպացոյններէն դիտենք թէ նաև. Ան անսահման օրութիւնն է։ Եթէ տիեզերքը իր խորհուրդին արդիւնքն է, ուրեմն որ և է նիւթական դույութիւն չի կրնար սահմանափակել իր գործունէութեան անսահման կարելութիւնները։ Theismը (աստուածեանութիւնը) իրաւունք ունի հաւասարութիւն թէ Աստուած ունի գոյութիւն չունին զինք սահմանափակելու և սափաներ գոյութիւն չունին զինք սահմանափակելու, ուրեմն կը նկարապելու գործել այսպէս կամ այնպէս, ուրեմն իր նկարա-

րուն պատճառով կրնանք նկատել զինք իրը անսահման ուժի և գիտութեան տէր էակ մը։

Հրաչքներ, որոնց մասին երկարօրէն պիտի խօսինք քիչ վերջ, Աստուածեանին համար անկարելիութիւններ չեն, այն պարզ պատճառով որ բնական օրէնքները, որոնց հետ հաջտ չեն իրեւնար անոնք, ուրիշ բան չեն, բայց եթէ ոչ Աստուծոյ կամքին արտայալութիւնը։

Երկրորդ, աստուածեանը կ'ընդունի թէ ԱՅ ինքնագիտակից և ինքնազործ, ինքնագործոն է, թէ իր գործունէութիւնը մերքենական չէ այլ կը կառավարուի իր կամքով։

Թիերեւս ասոր համար արուած փաստը բազդատաբար՝ աւելի տկար թուի, քանի որ կը տեսնենք բացարձակ միօրինակութիւն և մեքենական ճշութիւն տիեզերքի ընթացքին մէջ։ Սակայն երբ ընդունինք թէ Աստուած է այս տիեզերքին Սկիզբն ու Արարիցը, այն ատեն կը տեսնենք թէ ո՛րքան հակասական պիտի ըլլար ենթաղրել թէ մարդուն անհատականութիւնը, որ ինչպէս տեսանք, ինքնապիտակ ու ինքնագործոն է, աւելի մեծ ու աւելի կտարեալ է քան Աստուծոյ անհատականութիւնը, Որուն սակայն արարածն ենք մենք։ Ուրիշ խօսքով, մենք կը պնդենք թէ Աստուած անձ է, որովհետև մենք անձեր ենք, և չենք կրնար բմբանել այսքան մեծ միտք մը, իր գործունէութիւններուն մէջ աւելի սահմանափակուած քան այն միտքը որ ինք ստեղծած է։

Երրորդ, theismը կը յայնէ թէ Աստուած բարի է։

Այս հաւասարքին հիմքը, բացարձակօրէն իմաստափական տեսակէտէ մը, այն է թէ, անհատականութիւնը կը պարունակէ նկարագիր։ Եթէ անձ մը իր կամքին համաձայն գործելու ուժն ունի, այդ գործուղութիւնը կամ բարի կամ չար ըլլարու է։ Քանի որ իրմէ գուրս պարագաներ գոյութիւն չունին զինք սահմանափակելու և սափաներ գործել այսպէս կամ այնպէս, ուրեմն իր նկարա-

գիրը բացարձակապէս բարի և կամ բացարձակապէս չար ըլլալու է: Ուրիշ խօսքով, իր կամքին վրայ ճնշող արտաքին վիճակներ չկան, որոնց հետեւանքով իր կամքը ստանար համաձայնութեան ձև մը իր բազմացածին ու ըլլալ կրցածին միջև: Եւ եթէ Աստուած կամ բարի է կամ չար, այիւս դժուար չէ այս երկուքին մէջ ընտրութիւն մ'ընել:

Տիեզերքի ամբողջ ձգտումը, գեղեցիկին զարգացումը բոլոր դարերու միջոցին, այս բովանդակ դրութեան բարեցրջութիւնը, որ մարդուն մէջ իր բարձրագոյն աստիճանին հասած է, այս բոլորը բարի են:

Զարը կամ չարութիւնը որ մեր շուրջ կը տեսնենք շատ աւելի դիւրութեամբ կրնանք մեկնել ամբողջապէս բարի Աստուած մը հիմնակէտ ընդունելով, իսկ հակառակը, բարութիւնը չար Աստուածով մը մեկնել, պիտի ըլլար ապարդիւն փորձ:

Մեր շուրջ տեսնուող չարութիւնը անշուշտ մեծ առևլծուած մը կը կազմէ, բայց որ և է մէկուն համար, որ կնդունի չար Աստուած մը բացարձակապէս անմեկնելի պիտի մնայ տիեզերքի պատմութեան մէջ բարին սքանչելի զարգացումը:

* * *

Հոս Քրիստոնէութեան նկատմամբ մեր իմաստասիրական ապացոյցներու ուսումնասիրութիւնը պիտի վերջացնենք:

Բովանդակ զիտութեան ուսումնասիրութիւնը մեզի կը յայտնէ միտք մը, մարդուն ուսումնասիրութիւնը մեզի կը յայտնէ անհատականութիւնը, անձնաւորութիւնը: Եւ երբ կը դառնանք հարցնելու թէ ի՞նչ է այս միտքը և այս անհատականութիւնը, մարդոց կողմէ տրուած բոլոր պատմասանները կը մնան անգոհացուցիչ, բացի այն վար-

գապետութենէն, որ աստուածեանութիւն (theism-թէկյզմ) կը կոչենք, որը սակայն իր ընդարձակ շրջանակով և կեանքի հետ ունեցած պատշաճութիւնով ու նպատակայարմարութիւնովն իրապէս ոչ աւելի և ոչ պակաս է այն վարդապետութենէն, որ Յիսուս Քրիստոսի կողմէ ուսուցուած էր:

Հիմայ մեր ուշադրութիւնը պիտի դարձնենք իր կեանքին և ուսուցումներուն:



Բ. Մ Ա Ս

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՊԱՑՈՅՑՆԵՐ

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ I.

Հիմոյ ուշադիր ու խղճամիտ ուսումնասիրութիւն
մը պիտի կատարենք այն ասպացոյցներուն շուրջ որոնք
մեզի կը յայտնեն ձշմարտութիւնը Քրիստոփ յայտա-
րարութեան , թէ ինք մամնաւոր ներկայացուցիչն էր
Աստուծոյ :

Այս ուսումնասիրութեան առաջն մեջ տեսանք
զուտ իմացական ու բնական տեսակէաներէ յառաջ եկած
այն պատճառները , որոնք մեզ կը ջանալին համոզել թէ
ինչո՞ւ պէտք է որ հաւատանք մեծ , իմաստուն ու բարի
Աստուծոյ մը գոյութեան :

Բոլոր այն բանները որոնք աղօտակի արտայայտած ենք
այս ուսման ընթացքին մեջ , մեր Տէր Յիսուս Քրիստոսի
կողմէ ուսուցուած են յստակօրէն , դրականօրէն , պարզ
կերպով : Մեզի կը մնայ հետեւաբար ձգել թէ իր սորվե-
ցուցած այս ձշմարտութիւնները , ինչպէս ինք կ'ըսէր ,
արդեօք ուղղակի Աստուծոյ կողմէն կ'ուսուցանէր :

Այս ուսումնասիրութիւնը յառաջացնելու ատեն մենք
չպիտի փարձենք Քրիստոսի բնագանցական բնութեան շուրջ
աստուածաբանական քննութեան մ'սկիլ :

Անոր մարդեղութիւնը բացարեկ մեր ներկայ աշխա-
տութեան սահմանէն գուրս կը մնայ : Մենք պիտի ջանանք
հարցը երեւան բերել իրը զուտ պատմական իրողութիւն-

ներու հարց մը , և պիտի փորձենք պատասխանել այն հարցումն զոր Քրիստոս ինք մէջտեղ դրաւ իր վարդապետութիւններուն վերաբերմամբ , «ևս ինքնիրմէս թէ Սստուծոյ կողմէն կը խօսիմ» :

Այս հարցումն շուրջ մեր գտնելիք պատմական ապացոյցները դրեթէ ամբողջովին կը պարունակուին այն չորս դրբերուն մէջ , որոնք սովորաբար կը կոչենք «Չորս Աւետարաններ» :

Հնութեան միւս գրքերուն կողմէ շատ քիչ մաս մը միայն աւելցուած է , բայց իրականապէս , Յիսուսի այս աշխարհի վրայ ապրած կեանքին ամբողջ պատմութիւնը կը պարունակեն այս չորս գրքոյիները , որոնք Մատթէոսի , Մարկոսի , Ղուկասի և Յովհաննէսի անունները կը կրեն :

Այս չորս գրքոյիներու տուած վկայութիւններուն ուստիմասիրութեանն անցնելէ առաջ , զիտական ողին կամ ուղղութիւնը կը պահանջէ մեզմէ նախ ճշգել անոնց վաւերականութիւնը , վաստանելիութեան փաստերը :

Այս հարցին կրնանք նայիլ զանազան տեսակիշտներէ : Նախ , կրնանք հարցնել , արդեօք այս գրքերը գրուեցան այնպիսի ժամանակ մը երբ մարդիկ կրնային լիշել Յիսուսի կեանքը : Երկրորդ , կրնանք քննել բուն իսկ գրքերը , ինչպէս օրէնսդէտ-վաստաբան մը կը հարցաքննէ իր վկան կամ ականատեսը , զիտնալու համար թէ կայ արդեօք որ և բան մը , որ խարդախութեան մը տպաւուրութիւնը կուտայ : Ասով պիտի ճշենք թէ գիրքերը արդեօք միայն մակերեսաբար թէ իրապէս մեզի կուտան ճշմարիտ պատմութեան կամ իրայսյուութեան մը տպաւուրութիւնը :

Անդրադառնալով առաջին հարցին , գրքերու թուականին , այս մասին որ և է ակնարկութիւն կամ լիշատակութիւն չենք գտներ գրքերուն իրենց մէջ : Ա-

նոնցմէ երկուքը , Մատթէոսի և Յովհաննէսի աւետարանները կը կրեն անունները այն մարդոց , որոնք կըսուի թէ լիշատակուած չատ մը դէպքերուն ականատեսները եղած են :

Միւս երկուքը , Մարկոսի և Ղուկասի աւետարանները կը կրեն անունները այն մարդոց , որոնք , որքան որ գիտենք , ականատեսներ եղած չեն , այլ իրենց արձանազրած իրողութիւնները ուրիշներէ հաւաքած են , որոնց արժանահաւատութեանն ու ճշմարտութեանը սակայն իրենք բացարձակապէս հաւատացած էին :

Պարագային ներկայ բնաւորութիւնը շատ կարեւոր կը դարձնէ մեզի համար ստուգել թէ այս գիրքերուն հեղինակները յիշատակուած դէպքերուն ո՞քան մօտ էին ժամանակով : Եթէ անոնք այդ գրքերը գրեցին այնպիսի ժամանակ մը երբ արձանազրուած դէպքերը ամբողջ հասարակութեան մտքին մէջ թարմ էին , այդ պարագային մենք երկու պատճառներ կ'ունենանք ենթազերու թէ իրենց պատմութիւնները իրականապէս ճշմարիտ էին . նախ , որովհետեւ անոնք այդ պարագային կրնային ունենալ բազմաթիւ միջացներ՝ իրենց կարեւոր նկատած խրնովիրներուն և գէպքերուն մասին իրական ծանօթութիւններ հաւաքերու և երկրորդ , իրենց գործերուն մէջ ճշմարտութեան հակառակ գտնուած որ և է պատմուածք կամ արձանազրութիւն խկոյն կրնար զիտցուիլ և ժիստովիլ այնպիսի անձերու կողմէ որոնք իրենցմէ աւելի ընդարձակ ու ճշտ ծանօթութիւններ ունեին այդ խնդիրներուն կամ դէպքերուն մասին :

Միւս կողմէ , եթէ կարենանք ստուգել թէ Յիսուսի մահէն դար մը կամ աւելի երկար ժամանակ վերջ միայն գրուեցան այդ գիրքերը , այդ պարագային գիրքերը պիտի ունենան նուազ կարեւորութիւն ու արժէք , իբր վկայութիւն : Որովհետեւ փորձառութիւնն ու պատմութիւնը մեղ

ցոյց տուած են այդպէս ուշ գրուած գրքեր, որոնք հասարակութեան ներկայացուած են իբր իրականութիւններու պահարան, և որոնք թէն յայսմի ու բացորոշ կեղծիքներով ու ստութիւններով լի՛ տակաւին կրցած էին խաբել իրենց ժամանակակից մարդերը:

Թուականի հարցն ուրեմն, առաւելապէս կարեւոր հարց մըն է:

Որ և է գրքի թուականը ճշգելու շատ մը միջոցներ կան, ինչպէս՝ լեզուն, ժամանակակից դէպքերու լիշատակութիւնը կամ անոնց մասին եղած ակնարկութիւնները, աշխարհագրական անունները և գրքերուն մէջ գտնուած ուրիշ ցուցումներ կամ երեւոյթներ մեզի կը նպաստեն զիրենք թուագրելու գործին մէջ:

Բայց ասոնցմէ աւելի կարեւոր ու գոհացուցիչ ասլացոյցներ պէտք է գտնուին արտաքին վկայութիւններու կամ ապացոյցներու մէջ: Ուրիշ հեղինակներու գործերուն մէջ գտնուած կոչումները, աւնուած այդ գրքերէն, ուրիշ գրքերու մէջ գտնուած ակնարկութիւններն ու արձանագրութիւնները անոնց մասին, և կամ անոնց ընդունուած ու տարածուած ըլլալը, ժամանակակից ժողովուրդին մէջ, ընդհանրապէս նկատուած են իբր լաւագոյն փաստեր՝ հաստատելու թէ այդ գրքերը գոյութիւն ունին այն ատեն երբ իրենց մասին եղած ապացոյցները կը գլունուէին⁽¹⁾:

(1) Գաւերական ապացոյցներով և զուտ զիտական ուղղութիւնով, գործիս Պատ. հեղինակը, հետեւողաբար Տր. Ֆիշբիտոնէկութեան Ապացոյցները գործին մէջ պարզուած պատմական համոզիչ փաստերուն, կը ջանայ հաստատել, բայլ առ բայլ ու զրութենականօրէն յառաջանալով, թէ անոնք, այդ չորս աւետարանները զրուած են առաջին դարուն մէջ և թ. Տ. 70 Թուականէն առաջ: Այս մասին տրուած ապացոյցներուն մեծամասնութիւնը արտացիմը կը կազմէ, յետոյ կուզան ներբեն ապացոյցները: մասնութիւնը արտացիմը կը կազմէ, յետոյ կուզան ներբեն ապացոյցները:

Այս չորս աւետարաններու նկատմամբ ըստուածներն իրենց կարեւորութիւնն ունին, ոչ թէ այն պատճառով որ անմիք կը հաստատեն ճշմարտութիւնը այս մասնաւոր գրքերուն, այլ որովհետեւ անմիք կը ցուցնեն թէ ի՞նչ էր առաջեալներու միաձայն վկայութիւնը Յիսուսի կեանքին նկատմամբ: Աւետարաններու մէջ գրուած պատմութիւնը թէն մասնաւոր կէտերու մէջ մէկէն միւսը կը տարրեի, բայց էապէս մէկ պատմութիւն մէկ:

Առաջեալներու ժամանակ Յիսուսի կեանքին նկատմամբ մէկ գաղափար միայն կար, և այդ աւետարաններու մէջ արտայպտուած գաղափարն է:

Յիսուսի կեանքին բոլոր էական երեւոյթները մէկ պատկերի մէջ ներդաշնակօրէն իրարու միացած են: Այդ պատկերը, մեր ուսման հիմնական առարկան է: Այդ պատմութիւնը ճշմարիտ է, մնաք տեսանք թէ այս է առաջեալներու վկայութիւնը:

Առաջեալները վստահելի էին:

Որ և է գրութեան կամ պատմուածքի ճշմարտութեան շուրջ երեք աստիճանի հաւանականութիւններ կան, թեան շուրջ 2. թէ ան ճշմարիտ է, 2. Գրողը սիսալած կամ խարուած է, և կամ, 3. Գրողը կը ջանայ խարել:

Դառնալով հիմայ աւետարաններուն, երրորդ հաւանականութիւնը, նպատակաւոր խարէութեան պարագան

հեղինակը կ'ընդունի թէ զոհացուցիչ են ու թաւական զօրաւոր: Մննք նպատակաւոր կերպով զանց կ'ընենք առ այժմ այդ մասը, նկատելով թէ միտուակաւոր հարցերէն չէ ան, և աւետարաններու թուակաբերը զբաղեցնող զիտաւոր հարցերէն չէ ան, առ այժմ առանց վիճանին ու հարազատութեան վստանելու ինդիքն ալ, առ այժմ առանց վիճանին ընդունեան ընդունուած է արդէն միշտ այնպէս, ինչպէս որ հեղինակը բանութեան ընդունուած է արդէն միշտ ապացոյցներուն ընթերցումէն վերը: Երբ ժամանակի պահանջը նկատենք, մենք դիւրութիւնը պիտի կրնանք ունենալ հրանակի պահանջը նկատենք, մենք դիւրութիւնը պիտի կրնանք յարակից կարեւոր պարակի հանելու այդ մասը, առանձնապէս, և կամ յարակից կարեւոր հատուածներու հետ միասին:

որ և է կերպով կարելի չէ պաշտպանել և այս ենթագրութեան առիթ տուող ամենափոքր պարագայ միսկ կարելի չէ գտնել:

Աշակերտները իրենց պատմութիւնները կը գրեն խիստ պարզ և շփշխտակ: Անոնք կը պատմնն նոյն իսկ այն իրողութիւնները որոնք իրենց համար աննպաստ են ու անպատճաբեր, անոնք հարազատ արձանագրողը եղած են ժամանակակից դէպքերու: Անոնք ընթերցողը մասնաւոր բանի մը հաւատացնելու համար ճիգեր թափելու երեւոյթը չունին: Նոյն այս մարդիկը պարտաւորուած էին իրենց ուսուցածներուն պատճառով ամէն բան կորացնել և ոչինչ չ'աշել: Սուտի՞ համար այսքան գոհողութիւն... անկարելի է:

Եթէ իրենց սորվեցուցածը աւելի բարձր չէր քան այս աշխարհի իմաստութիւնը. ինչպէս Պօղոս կ'ըսէր, ուրեմն իրենք ուրիշ ամէն մարդէ աւելի եղկելի էին: Մարդիկ, որոնք յօժար էին տալ իրենց բոլոր ունեցածները և նոյն իսկ յօժար՝ մահուան դատապարտուելու իրենց տուած վկայութիւններուն համար, անկարելի էր որ նպատակաւոր կերպով սուտ մը յերիւրած ըլլային:

Ուրեմն կ'անցնինք հետեւեալ հարցումին. — արդեօք իրենք իսպուած չի՞ն:

Աշակերտներու ձեռնհասութեան, Յիսուսի կեսնքին սովորական գիծերը և կամունաւոր դէպքերը ճշտօրէն արտայայտելու կարողութեան մասին որ և է կասկած արտայայտուած չէ: Եւ իրօք, անոնք իրենց գրութիւններուն մէջ չափազանցօրէն զգոյշ և ճիշտ գտնուած են: Իսկ այս երկրորդ հարցումին իրական առիթը կը ներկայանայ այն իրողութեան մէջ թէ անոնք արձանագրած են հրաշքներ:

Երբ մէկը ինձի կը պատմէ հրաշքի մը պատմութիւնը, զիս հաւատացնելու համար, պէտք է որ ան ներկայացնէ

ինձի նաև արտակարգ հանգամանքով, ամենացայտուն ու համոզիչ փաստեր:

Աշակերտները Յիսուսի հրաշքներուն նկատմամբ խարուածնե՞ր էին:

Հո՞ս կը կայանայ վերջին յենակէտը քննադատներու, հոս աւետարաններու ծշմարտութեան մասին տարակուսողները իրենց առջև պիտի գտնեն ամենամեծ դժուարութիւնը:

Մենք հետեւաբար մեր ուշագրութիւնը պիտի դարձնենք լրջօրէն զբաղելու հրաշքներու հարցով: Բայց նախապէս ըսենք թէ հրաշքները Յիսուսի կեանքին սովորական դէպքերէն ու երեւոյթներէն անջատելու համար, ոմանց կողմէ եղած փորձը յուսալից փորձ մը չէ, որովհետեւ, հրաշքները ընդհանուր պատմութեան հետ խիստ սերտօրէն միացած են, այնպէս որ եթէ մենք անջատենք հրաշքներու պատմութիւնը իրենց հետ վերաբերութիւն ունեցող դէպքերէն ու հաստածներէն, մնացածը պիտի կաղմէ շատ անպօնացուցիչ կմախք մը միայն: Ասկէ զատ. եթէ հրաշքներու պատմութեան ծշմարիտ ըլլալը չընդունուի, պատմութեան մնացեալ մասերուն հաւատալու բաւականաչափ պատճաներ չեն մնար:

Հիմայ Յիսուսի հրաշքներուն ընդհանուր հարցին դառնալու ասեն, հետեւեալ երկու հարցումներուն մէջ գրտնուող մեծ ապրերութիւնը պէտք չէ մոռնալ, նախ քէ հրաժեք մը կրնայ պատահիլ, երկրորդ, Յիսուսի ապրած միջոցին հրաշքներ տեղի ունեցան:

Այս երկու հարցումներուն իրարու հետ շփոթուիլը խնդրին տուած է դժուար-լուծելի հանգամանք մը:

Առաջին հարցումին նիւթապաշտը (materialist) պարզ կերպով կը պատասխանէ, ո՛չ: Այսպէս կը պատասխանէ նաև déistը և pantheistը (համայնաստուածեանը):

Բայց theistic (աստուածեանական) փիլիսոփայութիւնը

որ կ'ընդունի Աստուծոյ տիեզերքին մէջ ու նաև անկէ վեր , անկէ բարձր ըլլալը , չի կրնար ընդունիլ այս ժընստումը : Աստուածեանի մը համար տեսականօրէն հրաշք-ները կրնան պատահիլ : Որքան ալ որ անհաւանական է հրաշքը , տակաւին անկարելի չէ :

Երկրորդ քայլ մը , որ շատ մը մտքերու համար օդ-տակար ու նպաստաւոր է , փաստեն է թէ հրաշք մը ոչ թէ միայն կարելի է այլ և հաւանական է :

Յիսուսի հրաշքներուն նպատակը զԱստուած մարդոց յայտնեն էր : Այդ յայտնութիւնը ճշմարտավէս կարեւոր էր : Մարդիկ կարօտ էին , Աստուած մարդաւէր էր : Այս պատճառով հաւանական էր որ Ան միջամտէր և ուշագրաւու ցայտուն միջոցներով աշխարհի ուշագրութիւնը իր ճըշ-մարտութեան դարձնէր :

Հրաշքները բնական արտացայտութիւնն էին Աստու-ծոյ ինքինք մարդկութեան յայտնելու գերադոյն փափա-քին՝ այն ատեն՝ երբ մարդիկ իրնոց ամենակարօտ վիճա-կին մէջ կը գտնուէին :

Այս բոլորէն վերջ առկայն , ամենամեծ դժուարու-թիւնը կը կայանայ ապացուցանելուն մէջ թէ իրապէս որ և է հրաշք պատահած է :

Ընդունելով հանդերձ թէ հրաշքները ոչ միայն կա-րելի , այլև հաւանական են , տակաւին շատ դժուար է համոզել մարդ մը թէ այս ինչ մասնաւոր հրաշքը իրողու-թիւն մէր :

Հոս պէտք է զիտնալ թէ որ և է մասնաւոր հրաշքի ապացուցութիւնն ինքն իր մէջ անբաւական է որքան ատեն որ չընդունինք Յիսուսի յարութիւնը :

Ասով սակայն ինդիրը չի վերջանար : Յիսուսի հրաշք-ները կրպացած , մէկուսացած սքանչելիքներ չէին : Անոնք իր կեանքին առէցն ու զայն ծածկող թելերն են : Կոյրին իր կեանքին առէցն ու զայն ծածկող թելերն են : Կոյրին իր կեանքին առէցն ու զայն ծածկող թելերն են :

Նեցողը , այլ այն իրողութիւնը թէ Յիսուս այնպիսի մարդ մ'էր որ կոյրը բժշկեց :

Հինգ հաղարին կերակրութիւն ինքն իր մէջ շատ քիչ կարեւորութիւն ունի , բաղդատելով այն իրողութիւնն հետ թէ Յիսուս անունով մարդ մը կար որ այսքան զարմա-նալի բաներ կրնար ընել : Եւ առաքեալներու վկայութիւն-ներն այս մասին շատ յասակ ու համոզիչ են , թէ իրօք Յիսուս այսպիսի մարդ մ'էր :

Առանձին հրաշք մը ստուգել , անոր իրականութիւնը հաստատել գժուար է , բայց երբ բոլոր Յիսուսը ճանչող-ները կը միանան վկայելու թէ ան հրաշագործ մ'էր , երբ մեր ունեցած բոլոր վկայութիւնները , նոյն խակ իր թշնա-միներուն կողմէ , այց կէտին մէջ համաձայն են , երբ ժա-մանակակից հազարաւոր այրեր ու կիներ կը հաւասան թէ ան հրաշագործ մ'էր , որոնք նոյն ատեն պատրաստ էին իրենց հաւատացին համար մեռնիլ , և մամնաւորաբար , երբ այդ հրաշագործ կեանքը Քրիստոնէական եկեղեցիի հիմ-նարկութիւնով յառաջ կը բերէ ամենէն զարմանալի շար-ժումը պատմութեան մէջ . երբ բոլոր այս փաստերը կը միանան ցուցնելու թէ Յիսուսի կեանքը իրապէս հրաշալի կեանք մ'էր , հակարնական , ոչ-զիտական ու նախապա-հարումի հետեւանք պիտի ըլլար տակաւին պնդել թէ Անոր կեանքին մէջ հրաշքներ չկային :

Յիսուսի նկարագիրն ու անհաւատականութիւնը բացար-ձակագէս վեր , եղական զիրքի մը վրայ կը կինան , և հրաշալի պատմութեան մը հաւատալու բաղդատաբար հրաշալի պատմութիւնը չպիտի կը նայ պատճառ մը երկրորդական գժուարութիւնը չպիտի կը նայ պատճառ մը ըլլալ ճշմարտութիւնը իրականալէս վինտուղ մը՝ Անոր կեանքի պատմիներուն ճշմարտութիւնն ընդունելէ ար-գիլելու :

Բոլոր հրաշքներուն մէջ կայ մէկ մը , միւս բոլորէն գերազանցապէս կարեւոր , զոր ընդունելէ վերջ կարելի է

զանց ընկեր ամբողջ միւսները : Յարութիւնն է ան : Յիսուսի յարութիւնը պատմութեան մէջ ամենակարեւոր գէպք մըն է : Եթէ Յիսուս մեռեներէն յարութիւն առած է , Քրիստոնէութեան ճշմարտութիւնն անվիճելի է : Եթէ Ան յարութիւն առած չէ , ուրեմն Քրիստոնէութեան բոլոր յայտարարութիւնները՝ գերբնական ծագումի և հետեւաբար աստուածային հեղինակութեան մը մասին , ինքնին ջուրը կիյնան :

Եթէ Յիսուս յարութիւն առած է , իր միւս բոլոր հրաշալիքները անվիճելիօրէն հաւանական են : Եթէ յարութիւն առած չէ , որ և է փաստաբանութիւն չպիտի կրնայ որոշ արժէք մը տալ միւս հրաշքներուն , հետեւաբար մեզի համար աւագ կարեւորութիւն ունի քննել Յիսուսի յարութեան ապացոյցները :

Նախ . վաւերագրական կամ յիշատակագրական վկայութիւնները , Ս . Գրքին մէջ գտնուած որ և է գէպքէ աւելի Յիսուսի յարութեան կը վկայեն , զօրաւոր փաստերով : Աւետարաններու մէջ գտնուած պատմականները որոնք իրենց վրայ կը կրեն պարզութեան դրօշմը և անաշառութեան ապացոյցները , Նոր Կտակարանին մէջ գտնուած միւս բոլոր գրքերուն ամենազօրաւոր վկայութիւններն ունին իրենց նկատմամբ :

Որ և է մարդ որ ուշի ուշով կը կարդայ Կտակարանը ծայրէ ծայր խորապէս կ'ազդուի այն իրողութենէն թէ պատմիչները այս գերազոյն գէպքին իրականութեանը վստահ էին :

Հնութեան մէջ չկայ ուրիշ որ և է իրողութիւն որ յիշատակագրական այնքան ճոխ ու այլազան վկայութիւններ ունենայ իր մասին :

Իսկ վկայութիւնը՝ ականատեսներու կողմէ կը տրուի , և կամ անոնցմէ , որոնք ուղղակի ականատեսներէն լուսած էին :

Երկրորդ , այս մասին եղած ապացոյցը այնքան անվիճելի էր որ Յիսուսի մահէն քանի մը տարի վերջ միայն իր յարութեան իրողութիւնը ընդունուած էր հազարաւոր ներու կողմէ , որոնք անոր մասին այնքան խորապէս համոզուած էին որ իրենց հաւատքին համար մեռնելու պատրաստ էին :

Հոռվմայեցի պատմաբաններ կը գրեն այս զարմանափ հաւատքին և ժողովուրովին վրայ անոր ունեցած խորունկ ազգեցութեանը մասին :

Ինչո՞վ կարելի է մեկնել այս համատարած հաւատքը : Յայտնապէս անսալոր բան մը տեղի ունեցած ըլլալու էր այս ընդհանուր համոզումն ու հաւատքը հաւանական գարձնելու համար : Որովհետեւ ժամանակակից գէպք մ'ըլլալով , շատ դիւրին պիտի ըլլար անոր ծշդումը , տարակուսուներու կողմէ :

Յետոյ , Քրիստոնէական եկեղեցին , որ Յիսուսի մահէն վերջ զարմանալի արագութեամբ տարածուեցաւ , հիմնուած էր յարութեան իրողութեան վրայ : Պօղոս , յարութեան ամենամեծ քարոզիչը անձնապէս՝ վերջէն այդ իրողութեան հաւատացող մ'եղած էր , և իր անձնական դատումն այն էր թէ «Եթէ Քրիստոս յարութիւն առած չէ , ուրեմն ՚ի զուր է մեր քարոզութիւնը , ՚ի զուր է նաև ձեր հաւատքը» : Աս իր խորունկ համոզումն էր , իսկ ինք ուշիմ մտացի դիտող մ'էր իր շուրջ Երուսաղէմի մէջ՝ Յիսուսի մահուան ատեն : Աս համոզումն է նաև ամբողջ եկեղեցին :

Հիմայ Քրիստոնէական եկեղեցին բարձրացումը այնքան ընտանի է մեզի որ մեր վրայ որ և է մասնաւոր տպաւորութիւն մը չընէր . ինչպէս պիտի տպաւորէր իր հոչակաւոր նկարագրով :

Որ և է ուրիշ կրօնքի բարձրացումէն տրամագծապէս կը տարբերի Քրիստոնէականը , որովհետեւ իր սկզբնաւո-

րութեան ասոնք ան հիմնուած է անհատի մը գերբնական նկարագրին վրայ : Աւրիշ կրօնքներու մէջ իրենց հիմնադիրներուն շուրջ առապահեները անոնց մահէն վերջ կ'ակսին տարածուիլ : Քրիստոնէութեան մէջ կը տեսնենք Յիսուսի գերբնական կեանքն ու յարութիւնը :

Յիսուսի ապրած միջոցին իր հետեւորդները սակաւթիւ ու տկար էին, և իր մահուան ատեն՝ բոլորովին յուսահատած : Սակայն յարութիւնը Յիսուսի առաջին հետեւորդներուն նոր կեանք տուաւ և ուրիշ հազարաւորներ կրցաւ խմբել իր շուրջ, քանի մը շարաթուան կարձ միջոցին :

Եկեղեցին նախկին, սկզբնական օրերը գաղտնիքներու և առեղծուածներու մէջ ծածկուած չեն : Մենք գիտենք էական իրողութիւնները և այդ իրողութիւնները բանաւորապէս կրնան մեկնուիլ Յիսուսի իրական յարութիւնով :

Յիսուսի հրաշքներուն և մասնաւորաբար անոր յարութեան հարցով այսպէս երկարօրէն կ'զբաղինք որովհետեւ, ինչպէս առաջ յայսնեցինք, մեր ունեցած Յիսուսի կեանքին պատմութիւնը պատմութիւնն է հրաշալի կեանքի մը, և եթէ պատմութիւնը մասնաւորաբար ճշմարտութիւնը ժխտուի, այն ատեն այդ պատմութեան ճշմարտութիւնը ժխտուի, որուն վրայ հիմնենք մեր գնահատումն ոչինչ կը մնայ մեզի, որուն վրայ հիմնենք մեր գնահատումն ու համարումը՝ Յիսուսի ճշմարիտ էութեան նկատմամբ :

Ապացոյցը, վկայութիւնը խիստ զօրաւոր է, ասով մէկտեղ, այդ ապացոյցը առանձինն չպիտի կրնար իր ուժքութիւնն ու արժէքն ունենալ առանց ուրիշ ապաւուժիւններու, նոյնպէս զօրաւոր, որոնք բոլորովին տարբեր ցոյցներու, նոյնպէս զօրաւոր, որոնք բոլորովին տարբեր գծի մը վրայ, կ'ապացուցանեն Քրիստոսի գերբնական պատմակիրը : Յստակօրէն ըմբռնելու համար այս պարանկարագիրը : Յստակօրէն ըմբռնելու համար այս պարանկարագիրը, որը թէս կը պարունակէ աւետարանիչներու պատմականը, որը թէս կը պարունակէ աւետարանիչներու կողմէ պատմուած միւս բոլորէաքքերը ու մանրամաս-

նութիւնները, սակայն զանց ըրած է հրաշքներու և յարութեան պատմութիւնը :

Ենթաղբեկով որ այս եղած ըլլար Յիսուսի կեանքին նկատմամբ մեր ունեցած պատմութիւնը, այդ պարագային ի՞նչ եղբակացութեան պիտի կարենայինք յանդիլ իր գերբնական նկարագրին մասին :

Երբ քննենք այսպիսի պատմական մը, անոր մէջ պիտի գտնենք հաւանական ամենազօրաւոր ապացոյցը, թէ Յիսուս մասնաւոր կերպով մը ուղղակի ներկայացուցին էր Աստուծոյ :



Յիսուսի կատարեալ անմեղութեան համար ի՞նչ բացարութիւն կամ ապացոյց պիտի գտնենք : Երբ անմեղութիւն կ'ըսենք, պէտք չէ հասկնալ բոլորովին բացասական յատկութիւն մը, փութով արուելիք պատասխանն այս հարցումն այն պիտի ըլլայ թէ պատմիները պարզապէս զանց ըրած են պատմել իր մեղքերը կամ անկումները : Բայց Յիսուսի կեանքին մէջ կը գտնենք դրական արգարութիւն մը, որ ուրիշ որ և է մարդու վրայ տեսնուած չէ : Աս՝ երկու կերպով յայսնուած է : Նախ, իր գաղափարներն ու շարժառիթները իրենց արտակարգ ուղղութիւնով ու կերպով, կը զանազաննեն զինք բացարձակապէս իր ժամանակուան և նախկին բոլոր մարդերէն : Ինք բոլորովին անանձնաւէր և կատարեկապէս հեղ էր : Իր սիրտը կը բոցավառէր ծառայելու և փրկելու բաղձանքներով, և ինք բոլորովին որոշած էր գիտնալ և կատարել Աստուծոյ կամքը : Ուրիշ մարդոց մէջ այս յատկութիւնները կը գտնուին մասնաւոր չափով ու աստիճանով, բայց անոնցմէ և ոչ մէկուն մէջ անոնք կը գտնուին կատարելութեան մէջ : Ասոնք բոլորն ալ դրական յատկութիւններ են, բայց մեզի յայտնուած չեն այդ յատկութիւններու

պարզ բացատրութիւնով կամ նկարագրութիւնով, այլ պատմութիւնովը կեանքի մը՝ որ այդ յատկութիւններն իր վրայ կը մարմնացնէր :

Երկրորդ, յայտնուած է իր գիտակցութեան մէջ։ Այս երկրորդ միջոցը մեղի ծանօթացնող նկարագրականներ չունինք, բայց իր ալօթքներէն, իր պատահական գիտողութիւններէն և ընդհանուր գիրքէն կազմած ենք իր գիտակցութեան պատկերը զոր կարելի չէ մերժել։ Եւ այդ պատկերին մէջ կը տեսնենք թէ այն մարդը, որ ապրող միւս բոլոր մարդերէն աւելի զգայուն էր մեղքին հանդէպ ու գիտակց անոր նշանակութեանը, երբէք իր մէջ չզգաց ամենափոքր մեղք մը։ Ան՝ որ սովոր էր խստօրէն կըշտամբել ուրիշներու կնդաւորութիւնը, իր անձին համար որ և է մեղքի խստովանութիւն չէր կրնար ընել։ Երբ ճիշդ մահուան հանդէպ կը դանէր ինքզինք, մեղքի համար խղճի ամենափոքր խայթ մը չզգաց, այլ ըստ «կատարեցի այն գործը որ ինձի յանձնած էիր ընկլու համար»։ «Փառաւորէ զիս այն փառքով որ քեզի հետ կը վայելէի սկիզբէն»։ Ուրիշ սուրբեր և նուիրական ամենաւորութիւններ բարի կեանք մ'ապրած են, սակայն անոնց բոլորին տիեզերական փորձառութիւնն է թէ որքան իրենք մօտեցած են կեանքի կատարեալ սրբութեան, այնքան աւելի մեղքերու և տկարութիւններու ճնշումն զգացած են իրենց վրայ, և իրենց վերջին ժամուն միակ յոյսերնին եղած է Սիրող Աստուծոյ մը ներողութիւնը։ Սակայն այս մարդուն մէջ մեղքի այս զգացումը չենք տեսներ երբէք թէ իր յաջողութեան վայրիկեաններուն, թէ իր ամենասաստիկ տառապանքներու պահերուն մէջ։ Ան՝ ուղղակի Աստուծոյ առջե կեցաւ և ըստ, «փառաւորէ զիս»։

Իր ամբողջ կեանքին միջոցին իր ըրած ու ըստ ամէն բաներէն աւելի ճշմարիտ է այսքանը, և ինքնին՝ ամենազարմանալի իրողութիւնը՝ որ իր մասին գիտենք։

Կայ ուրիշ իրողութիւն մ'ալ որ մեր ուսումնասիրութեան այս և յաջորդ մասին շլթան և անցքը կը կազմէ։ Յիսուսի ուսուցումները, քարոզութիւնները զինք կը դնեն աստիճանի մը վրայ, ուր ան միւս լողոր մարդերէն կը զանազանուի։ Այս նիւթին մասին լաւագոյն բան մը չափաի կրնայինք ըսկել, չակերտելէ զատ Պ. Ռոպէրդ Սրբի խօսքերը, «Քրիստոսի Աստուծութիւնը» վերնագրին ներքեւ։ «Ես կը հաւատամ Քրիստոսի Աստուծութեան, կ'ըսէ ան։ իր ուսուցումներուն ձեւին և հեղինակութեանը համար, թէն այդ ալ բաւական զարմանալի էր ամենախոր կերպով տպաւորելու համար իր ժամանակուան երեւակայութիւնը, այլ անոնց նիւթին համար։

Ես կը հաւատամ թէ Քրիստոսի ուսուցումներուն նիւթը զինք բացարձակապէս վեր կը դասէ մարդկային հասարակ ուսուցիչներու դասէն։

Նախ, իր ուսուցումները Աստուծոյ նկատմամբ։

Ո՞ւրիշ սորվեցաւ Աստուծոյ նկատմամբ իր գիտցածները։ Ան Աստուծոյ նկատմամբ սորվեցուց այնպիսի բաներ որոնք աշխարհ երբէք գիտցած չէր նախապէս, և ինքնիրեն կարող եղած չէր դանել։ Այսօր. իրբեւ իրողութիւն, Աստուծոյ մասին գրեթէ մեր ըոլոր գիտցածները կը պարտինք Յիսուսի սորվեցուցածներուն, կեանքին և օրինակին։ Աստուծոյ մասին երկինքէն ու երկրէն սորվելիք քիչ բան մնացած է։ Բայց գտենք նոյն խակ մարդիկ, որոնք չեն ընդունիր Քրիստոսի աստուծութիւնը, որոնք սակայն կ'ըսն թէ կը հաւատան Աստուծոյ, և Աստուծը Որուն կը հաւատան իրենք, այն Աստուծն է, Որուն մասին շատ քիչ կամ ոչինչ պիտի գիտնային եթէ Յիսուս Քրիստոս եկած և յայտնած չըլլար զԱյն, ոչ թէ միայն խօսելով Անոր շուրջ, այլ անձնապէս այդ Աստուծն ըլլալով անոնց աչքերուն առջեւ։ Եւ հոս մնաք կը հանդիւ

պինք այն կէտին որ ինծի կը թռւի ամենատխուր պարագան մարդկային պատմութեան, և աս այն է թէ Յիսուս Քրիստոս ինչք երեւան բերաւ գժուարութիւն ու արդելք՝ մարդոց հաւատաքին առջև՝ իր Աստուածութեան հաւատալու ատեն: Եթէ հարցնենք մարդոց թէ ինչո՞ւ այսօր մարդեղութեան չն հաւատար, պիտի պատսախաննեն թէ, իրենք չեն կրնար հաւատալ որ իրենց Աստուածը, այնքան հոգեղին, այնքան բարձր, պիտի կրնար մինչև մարդկութիւն ցածցած ըլլալ: Ուրիշ անմինք սորվեցան թէ Աստուած այնքան հոգեղին, սուրբ ու բարձր է: Ինչ չո՞ւ ենթադրել թէ տարբեր աղբիւրէ մը՝ քան թէ նոյն խակ այն Աստուածին որ իրը մարդ մարդին առաւ: Մարդիկ Քրիստոսի Աստուածութեանը հաւատալու որ և է գժուարութիւն չպիտի ունենային եթէ Քրիստոս Աստուած եղած չըլլար: Քրիստոս ինք Աստուած էր որ Աստուածոյ մասին այս գաղափարները տուաւ մնպի, որոնք սակայն յարուցին գժուարութիւնը հաւատալու իր մարդեղութեան: Վստահ եմ թէ և ոչ մէկ մարդ կրնայ հանգարա նաստած դիտել ու խորհիլ Աստուածոյ յայտնութիւնը Քրիստոսի մէջ, կրնայ մտածել այս հանգամանքին, այս վիճակին ամբողջ երեւոյթն ու խմատը, առանց ըսկու իրեն ձիշդ այն ինչ որ ըստ Թովմաս երբ իր աչքերը բացուած էին, «իմ Տէրս ու իմ Աստուածո»:

Ես կը հաւատամ Քրիստոսի Աստուածութեան, մարդուն նկատմամբ իր սորվեցուցաներուն համար: Ան մարդոց նկատմամբ այնպիսի յայտնութիւններ ըրաւ, որոնք նախապէս երբէք գիտցած չէր մարդկութիւնը, և որոնք այսօր ալ աշխարհի մէջ տակաւին գիտցուած չն, բացի այն վայրերէն, ուր Քրիստոսի կեանքին աղբեցութիւնը տարածուած է: Միայն Քրիստոս էր որ յայտնեց մարդուն թէ ի՞նչ կրնայ ըլլալ բարի մարդ մը և ի՞նչ պէտք է որ ըլլայ: Ան տուաւ մարդուն իր անձին պարտաւորութիւն-

ներուն, կեանքին և նկարագրի հաւանականութիւններուն գաղափարը, խոէալը: Միայն Քրիստոս էր որ մօտ եկաւ մարդուն և վստահացուց զինք իր ընկերներուն հետ միասին ապրելու բարձր, գերազանց հաւանականութեան մասին: հաւանականութիւն մը՝ որ երբէք չպիտի կրնայինք ըմբռնել, առանց Յիսուս Քրիստոսի ազդեցութեան: Գերմանացի բարախօս մըսած է թէ Ս. Պողոսի կողմէ յայտնուած ամենախորունկ ճշմարտութիւնն այն էր թէ Յիսուս Քրիստոսով «ոչ արու ոչ էգ, ոչ Յոյն ոչ բարբարոս, ոչ գերի ոչ ազատ» կայ, ան կը մատնանչէ թէ աստինք էին անջատումի այն երեք գիծերը, որոնք աշխարհի անէծքը կազմած էին Քրիստոսի առջև որոնք հիմայ ալ անէծքն ու տառապանքն են աշխարհի. ամէն տեղ ուր Քրիստոս ճանչցուած չէ: Այդ անէծքը ջնջուեցաւ Քրիստոսի նոր յայտնութիւնով, որով կը ճանչնէր մարդուն իր յարաբերութիւնն ու կապակցութիւնը իր եղբօրը հետ:

Կը հաւատամ նաև Քրիստոսի Աստուածութեան իր բարոյական ուսուցումներուն պատճառով: Իմ տեսակէտով բաղպատական բարոյագիտութեան մէջ շատ աւելի առաջ գացած ենք քան ոչ-Քրիստոնեայ աղքերն ու կրօնները: Ոչ-Քրիստոնեայ կրօնները ոչ թէ միայն կարօտ են մեր Տէրով մնեծ ուսուցումներուն Աստուածոյ և մարդուն նկատմամբ, այլ տակաւին անմինք իրենց մէջ չեն պարունակեր այն հիմնական բարոյական գաղափարականները որոնք Քրիստոս աշխարհի տուաւ, և որոնց վրայ Ան Աստուածոյ հոսեցուց լուսաւոր փառքի ամբողջ հեղեղ մը: Մասձեցէք Քրիստոսի բարոյական բարձր ըմբռնումները, ինչպէս ճշմարտութիւն, պարտականութիւն, սրբութիւն, սէր, արգարութիւն, և հա պիտի հրաւիրեմ ձեզ փնտռելու ոչ-Քրիստոնեայ կրօններու մէջ բարոյական որ և բարձր ըմբռնում, որ կարենոյ համապատասխանել առանց

և կամ մօտ գայ այն մնծ գաղափարականներուն, որոնք Յիսուս Քրիստոս բերաւ, և որոնք ինք թէ քարոզեց և թէ ապրեցաւ:

Մենք կը մասնական յառաջ տանիլ Քրիստոսի Աստուածութեան մեր ապացոյցները, դիտելով իր եղական մնանակեցութիւնը՝ մարդոց քով, միայն բարոյական կեանքին մասնակցելու և սատարելու իր վսեմ ու անզուգական գաղափարականին պատճառով:

Ոչ թէ միայն իր խկութեան, էութեան պատճառով հետեւաբար, այլ իր սորվեցուցածներուն համար ես կը հաւտասամ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածութեան:»



Գ. Մ Ա Ս

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՊԱՑՈՅՑՆԵՐ

Հիմայ Քրիստոնէական ձշմարտութեան մասին, կ'ուգանք վերջապէս այն ձշմարտութիւններուն որոնք հիմնուած են անոր գործնական գերազանցութեան և շօշափելի արդիւնքներուն վրայ: Այս գուշակն մէջ երեք իրողութիւններ պիտի յիշենք: 1. Քրիստոնէութիւնը ինքնին գոհացուցիչ կրօնք մ'է: 2. Պատմութեան ընթացքին եղականօրէն գերազանց, արտակարգ արդիւնքներ ունեցած է: 3. Մարդոց առօրեայ կեանքին փորձառութիւնները կը վկայեն անոր ձշմարտութեանը:

Թէ Քրիստոնէութիւնը ինքնիր մէջ գոհացուցիչ կրօնք մ'է, իրողութիւն մ'է զոր կարելի չէ մխակի: Այս կէտին մէջ ան կը տարբերի միւս բոլոր կրօններէն: Միւս կրօնները մասնաւոր կէտերու մէջ նպասաններ կ'ընեն, կ'օգնեն մարդոց, բայց անսնցմէ ամէն մէկն ալ իրմէ դուրս կը թողու կարեւոր շատ մը տարբեր, անոնք մարդկութեան էական պէտքերովը զբաղելէ հեռի կը մնան: Բայց Քրիստոնէութիւնը մարդկութեան պէտքին ու պահանջին կատարեալ պատասխանն է: Նախ, Քրիստոնէութիւնը մարդը կը նկատէ այնպէս ինչպէս որ և ոչ թէ ինչպէս որ պիտի ըլլայ ան: Հոգեւորական պէտքը հոն ձանչցուած է սկիզբէն:

Մեղքը Քրիստոնէութեան երկրորդ նախադրեալն է (premise):

Երկրորդ , Քրիստոնէութիւնը մարդուս առջև կը պարզէ կեանքի հաւանական ամենաբարձր գաղափարականը : Անկարելիութիւնը և անյուտութիւնը Քրիստոնէութեան մէջ երբէք տեղ չունին : Ան կրօնքն է յաղթական յոյսին :

Երրորդ , Աստուծոյ և մարդուն յարաբերութիւնը զրուած է ուղիղ գծի , — հոգեկան միութեան վրայ : Վիճակներ ու միջոցներ ցոյց տրուած են այնպէս որ յարաբերութիւնը , հաղորդակցութիւնը կարելի է և իրական :

Չորրորդ , մեղքէն իրական փրկութիւն մը ցուցուած է : Ամէն կրօնքի վերջնական ու մեծագոյն փորձաքարը , աստիճանաչափն է աս , որ Քրիստոնէութեան մէջ կը գտնուի բարձրագոյն աստիճանի վրայ : Մեղքը մարդկութեան մեծ բեռն է , և միայն Քրիստոնէութիւնն է որ իրականապէս այդ բեռը կը վերցնէ անոր ուսերուն վրայէն :

Այսպէս , լնքն իր մէջ , իր սորվեցուցած ձշմարտութիւններվ և սկզբունքներով Քրիստոնէութիւնը ամբողջապէս գոհացուցիչ կրօնք մ'է :

Մարդկային կեանքին մէջ անոր յառաջ բերած արդիւնքներն արդէն բացայացն են : Պէտք է յիշել թէ մարդկութեան բովանդակ յառաջդիմութիւններն ու զարգացումները ուղղուած են դէպի Աստուծու : Բարեշրջութիւնը Աստուծոյ ձեռագործն է ու Անոր կը ձգտի : Սակայն Քրիստոնէութեան մէջ կը գտնենք միջոց մը որով կարելի է դարերու ամբողջ դանդաղ յառաջընթացութիւնը ամփոփել կամ երեւան բերել քանի մը տարուան մէջ և՝ հսկայական քայլերով յառաջդիմել : Որ և է ուրիշ կրօնք այս օրինակ յայտարարութիւն մը չունի :

Բաղդատեցէք որ և է ժողովուրդի կամ ազգի ընկերական և բարյական յառաջդիմութիւնը , անոր Քրիստոնէութիւնը ընդունելէն առաջ և վերջ : Տարբերութիւնը ապշեցուցիչ է : Օրինակի համար Հոռվմէական աշխարհը ,

Տեւառնները , Բրիտաննները , կամ արդի ժամանակներու մէջ Հավայի , Ովկիանիս կամ Կեղրոնական Ա.Միրիկէ : Քրիստոնէութիւնը իր մէջ ունի զօրութիւն մը , ազգերու կեանքը յեղացքերու կերպով մը՝ որ որ և է ուրիշ տեղ կարելի չէ գանել : Ամէկ զատ , Քրիստոնէութիւնը իր տասն և ինը դարերու կեանքին միջոցին ցոյց տուած է իր մէջ այն զօրութիւնը որով ան անշարժութեան և յայտնի մահուան շրջաններէ վերջ կրցած է վերկենցաղիլ , վերապրիլ : Ուրիշ կրօններ բարձրացած և լնկած են , բայց Քրիստոնէութիւնը ամէն դարու մէջ կարսղ եղած է յառնել իր ամիւններէն միշտ աւելի նոր , աւելի զօրաւոր կեանք մ'ապրելու :

Եւ վերջապէս , միիմնաւոր անհատներու փորձառութիւնը , Քրիստոնէութեան գերբնական էութեան ու հանգամանքին ճշմարտութեանը կը վկայէ : Արդիւնքը պատճառին գոյութիւնը կը հաստատէ : Որ և է մարդ որ ազգերու ուժն ունի իր մէջ , պէտք է որ նաև այդ ազգեցութիւնը գործածերու զօրութիւնը ունենայ : Յիսուսի ազգեցութիւնն այսօր մարդոց կեանքին վրայ իրական է և ամէն տարակցոյէ վեր : Բայց այդ ազգեցութիւնը պէտք է բացատրել կերպով մը : Հոս բազմաթիւ մարդոց վկայութիւնը այնքան զօրաւոր ու յասակ է որ ամբողջապէս գոհացուցիչ կը թուի : Բայց տակաւին որովհետեւ աղվկայութիւնն է միայն անձնական փորձառութեան , գժուար պիտի ըլլար որ և է մէկը համոզել թէ ան վստահելի է : Մէկու մը անձնական փորձառութիւնը ուրիշի մը ճշմարիտ ու վստահելի չերեւիր միշտ :

Այս վկայութիւնը յայտնուած է երեք գիծերու մէջ : Նախ , Աստուծու Քրիստոնէաններու աղօթքին կը պատասխանէ այնպիսի կերպով մը որ կարելի կ'ընէ իրական յարաբերութիւն մը մարդոց ու իր միջև : Աս , երբեմն նիւթական բայց ընդհանրապէս հոգեկան երեւոյթներու մէջ

կ'արտայայտուի : Ճշմարիտ Քրիստոնեան կը վկայէ թէ ինք Սատուծոյ կը խօսի և Սատուած իրեն կը պատասխանէ , թէ բոլորվին անչօշափեփ ձեւով :

Երկրորդ , Քրիստոնեան կըզգայ , կը տեսնէ թէ Աստուած կ'օգնէ իրեն յաղթելու փորձութիւնը և ապրելու ճշմարիտ ու սուրբ կեանք մը : Երբ այս օգնութիւնը այնքան զօրաւոր է ու յայտնի , որ նոյն խակ ուրիշներու կողմէ կը նշմարուի , այն ատեն կը դառնայ արտաքին ապացոյց մը և կրնայ ճանչցուկի ու գնահատուկի դուրսեցիներու կողմէ : Սակայն Քրիստոնէին փորձառութիւնը շատ աւելի խորունկ ու տարբեր է քան կեանքի մէջ ընդհանուր կերպով տեսնուած այն քանի մը նշանաւոր փոփոխութիւններու պատճառները , որոնք ուրիշներու կողմէ ալ կրնան նշմարուի : Քրիստոնեան ամէն որ իր կեանքին հոգեւոր օգնութիւն , զօրութիւն կը ատանայ , և ադմէջ հոգեկան իրականութիւններու ամենէն դրականն է :

Երրորդ , Քրիստոնեան իր կեանքին համար առաջնորդութիւն փնտուելով , առաջնորդուած է այնպիսի ուղիներու մէջ որոնք չի ճանչնար , չի հասկնար ինք , և այնպիսի սրու մէջ որոնք չի ճանչնար , առդիւնքներու՝ որոնց երբեք չպիտի կրնար հասնի միայն ինքն իրեն : Այս առաջնորդութիւնը Քրիստոնէի մը կեանինքն հիմը կը կազմէ , և իրողութիւն մէ որուն վրայ հասքին հիմը կը կազմէ , և առաջնորդութիւն մէ որուն վրայ հաստատած են իրենց կեանքերը շատ մը մարդեր : Աս՝ յաջողութեան հանրածանօթ գաղտնիքն է բոլոր այն մարդոց , որոնք ամենամեծ յաջողութիւններ ունեցած են Քրիստոնէական ընդարձակ ձեռնարկներու մէջ : Դուրսէն դիտոնէական ընդարձակ ձեռնարկներու մէջ : Դուրսէն զիտողի մը համար , որ երբեք զգացած , ճանչցած չէ այս իրողութիւնները , այնքան ալ համոզիչ չպիտի թուփն ուրիշ մը վկայութիւնները , թէ անձնական փորձառութիւն յառաջ եկած ըլլան անոնք : Մարդ մը որ տրամադրութիւն յունի անձնապէս փորձելու այս իրողութիւնները , անհայտապաշտ դատաւոր մը չի կրնար ըլլալ , և ուրիշներու խապաչար դատաւոր մը չի կրնար ըլլալ :

Վկայութիւնն ալ չպիտի ընդունի : Իսկ ասոր հակառակ , ան որ անձնական փորձառութիւն կազմած է այս մասին , այլեւս չի կարօտիր այդ արտաքին վկայութիւններուն : Ամբողջ ապացուցութիւնն ուրեմն , գործնականին վրայ կը յենուի վերջապէս :

Այս բոլորին վերջ , Քրիստոնէութիւնը , իր ամբողջական վիճակին մէջ կարելի չէ վերջապէս մեխակ , հաստատել կամ հերքել :

Քրիստոնէութիւնը ընդունելու կամ մերժելու ամբողջ հարցը կախում ունի , ամենէն վերջ կամիեն :


Եթէ մարդ մը կը նախընտրէ արդարութիւնը , ճշմարտութիւնը , Սիրոյ և անձնազո՞րութեան ողին , այդ պարագային Քրիստոսի ընդունելութիւնը՝ ընական և նոյն խակ անփուսափեխի հետեւանքն է : Բայց եթէ ան կը մերժէ ինչ որ բարձր է իր և ուրիշներու մէջ , որ և է փաստաբերութիւն չի կրնար այլեւս համոզել զինք :

Աս պարագայ մ'է ուր ինչպէս ըսկնք նախապէս , փաստերը ապացուցական են : Որ և է մարդ ինք պիտի ընտրէ իր հաւատալիքը :

Եւ այդ ընտրութիւնը , ամէն բանէ վերջ , գիտութեան տիրապետութեան սահմաններէն դուրս կը մնայ , և կը վերաբերի յաւետ անհատի մը անձնական մտածումներուն ու կեանքին :







3303

ՀՀ Ազգային գրադարան



NL0030253

